



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

5921

26

7-99

1 OCT 2009

# ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՃՈՒՐԴԸ

ԳՐԵՑ

ՉԵԽՈՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ԴՈՒՐԵԱՆ

Ի ԴՊՐԵՎԱՆՈՒՑ

«Գնացէք պյտուհետեւ աշակեր-  
տեցէք զամենայն հեթանոս , ՄՀ-  
ԿԲՐԺԵՑՔ զնոսա յանուն Հօր եւ  
Որդույ եւ Հոգևոյն Մըրոյ»  
(Մատք. ԽԸ. 19)





ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Վ. Խ. Հ. ՏԼԵՐ - ՆԵՐՍԻՍԽԵՆ

Կ. ՊՈՂԻՄ

1907





Ի ՅԻՇԱՏԱԿ ԱՆՄՈՌԱՑ  
ԲԱՐԵՊԱՇՏՈՒՀԻ ՎԱԴԱՄԵՌԻԿ  
ՏԻԿԻՆ ԱՐՏԼՄ ՍԵՄԵՐՃԵԱՆԻ

Առաքինազարդ Կողակցին  
Ա.Չ. Լ.Խ. Է.Ֆ. Վ. ՍԵՄԵՐՃԵԱՆԻ

Ազն. Լժեհան,

Քաջ գիտնալով որ միալուծ կ'կցորդիք ի Զեզ  
բարեպատուքեան եւ ուսումնասիրուքեան ողի-  
ներն, եւ թէ ո՞րպիսի նետաքրքրուքեամբ կ'հետեւիք  
կրօնական խնդրոց եւ թէ ի՞նչ բուռն հաւասեռով զօդ-  
ուած էք Ս. Եկեղեցւոյ Խորհուրդներուն, կ'փու-  
րամ անոնցմէ առաջնոյն, Մկրտուքեան Խորհուրդին  
վրայ պատրաստած ուսումնասիրուքիւնս Զեր Ազ-  
նուուքեան ամենեն հաւատարմին եւ պատելի կո-  
ղակցին վաղամեռիկ Տիկին Արտկմի յիշատակին  
նուիրել:

Ընդունեցիք, Ազն. Էֆենի, իմ ջերմ մաղ-  
րաններս եւ օրինուքիւններս Զեր բարեբասիկ  
Երկարակեցուքեան համար :

6 Յունիլաբ 1907


ՂԵՒՈՆԴ ՎՐԴԹԸ. ԴՈՒՐԵԱՆ

14 APR 2013

3921

26  
F-99

ՄԿՐՏՈՒԹԵԱՆ  
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ



62004.67

## ՅԱՌԱՋԱԲԱՆ


ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԽՈՇՀՈՒՐԴԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԼՈՒ Ե-  
ԿԵՂԵցւոյ մեջ վիճաբանութեան նիւթ մատակարա-  
րած է ամեն դարու մեջ. խնդիրը միակողմանի  
կամ կողմնակալ տեսութեամբ դիտողներու համար  
ցաւալի եւ մոլար միտումներու եւ հայեցողութեանց  
առարկայ եղած է. սակայն Հայ Առաքելական Ս.  
Եկեղեցին իր գոյութեան սկզբնաւորութենին սկսեալ  
Մկրտութեան Խորհուրդին կարեւորութիւնը ժեւած  
է հիմնելով իր մեն մի տեսութիւնները Ս. Գրքի եւ  
Առաքելոց աւանդածին վրայ:

Հս այս մեք եւս իբր ամենայետին եւ աննր-  
շան մի վարդապետն Հայ Առաքելական Ս. Եկե-  
ղեցւոյ, մագրութիւն հրաւիրած ըլլալով Մրբազան  
Խորհուրդներու վրայ, այս անզամ սոյն գրեոյկով  
կ'յսօփենք Մկրտութեան Խորհուրդին նախարիսու-  
նեական եւ քրիստոնեական պատմութեան եւ վար-  
դապետութեան վրայ, որքան կրնային նպաստել մեզ  
սատարող Ռւղղափառ Մրբազան մատենագիրներն  
եւ այս նիւթին վրայ գրողներն :

6 Յունվար 1907

Կ. Պոլիս, Գատրզիւդ

ԴԵՒՌՈՆԴ ՎՐԴՊՏ. ԴՈՒՐԵԱՆ



## ՄԱՍՆ Ա.

# ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՅՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ պատմութեան  
շրջանու պատկերացնելէ առաջ, հարկաւոր է նախ  
մկրտութեան ծագումը որոշել, խելամուտ ըլլալու  
համար՝ թէ ուստի՝ կ'սկսի իր պատմութիւնը և թէ  
ենչ ընթացքով կ'հասնի մեզ։ Այս հարցը արդա-  
րեւ կրնայ դիւրաւ լուծուիլ՝ երբ նկատի առնենք  
այն մկրտութիւնները, որոնք սովորական դարձած  
էին հրէական վաղեմի ժողովրդեան մէջ։ արսինքն՝  
նորանաւատից համար սահմանուած մկրտութեանը և  
Յովհաննու մկրտութիւնը։ Պատմիչներէն ոմանք  
կ'ուզեն հաստատել սա անհաւանական և անհեթեթ  
կարծիքը՝ թէ քրիստոնէական մկրտութիւնը ար-  
դիւնք է հեթանոսական մկրտութեանց ազդեցու-  
թեան, ասիկա և ոչ մէկ կերպով ընդունելի է մե-

զի համար. վասն զի չունի ո և է պատմական կապակցութիւն քրիստոնէական մկրտութեան հետ (\*) :

Անշուշտ կարեւոր է գիտնալ թէ ո՞րն է ժամանակադրապէս առաջինը այդ հրէական երկու մկրտութեանց. բայտ ամենայն հաւանականութեան, նորահաւատանիերու կամ եկամուտնիերու համար սահմանուած մկրտութիւնը չին է քան Յովհաննու մկրտութիւնը, ինչպէս զիտնական Աստուածաբանն ներէ շատեր կ'հաստատեն :

## Ա. ՆՈՐԱՀԱՎԱՏՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՈՒԱԾ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ

Նորահաւատներու կամ եկամուտներու ( պօսդխոտօս = proselytes ) համար ասմանանուած մկրտութիւնը . — Հրէական օրէնքի պահանջման համեմատ՝ երբ հեթանոս մը կ'դիմէր Հրէական Ռւխտին անդամակցելու՝ բաւական չէր համարուեր միայն թլիաւտելը զայն, այլ պէտք էր նաև մկրտիլ ի նշան մաքրութեան հեթանոսական պղծութեան և ի նշան Աստուածոյ խոստմանց ժառանգակից ըլլալու. մկրտութիւնը կ'կատարուէր մասնաւոր աւագանի մը

(\*) Հետաքրքրական է յիշել՝ որ Խովանացի և Նորվեկիոյ այլ կողմերը կանուխ ժամանակներէ սկսեալ՝ նման բրիտանական մկրտութեան, կար Մկրտութեան արտորդութիւն մը. զոր օրինակ հայր մը երբ համակիր նորածին զաւակին, կ'որու-

մէջ՝ որուն ջուրը մկրտեալին ուսկրուն համնելու չափ խորութիւն կ'ունենար. մկրտութիւնը կ'կատարուէր ի ներկայութեան երաշխաւորներու կամ կնքահայրերու, և նոյն ատեն կ'յիշեցնէին մկրտութեալին՝ Օրէնքին պատուէրները: Երբ նորահաւատը խոստմանար լիովին պահել Օրէնքին բոլոր պայմանները, օրնութեամբ մը կ'աւարտէին մկրտութեան արարողութիւնը: Յետոյ նորահաւատը պարտաւոր էր զոհ (\*) մը մատուցանել՝ նկատուելու համար բացարձակապէս ուխտին անդամակից: Եւ կամուտներու և նորահաւատանիերու համար սահմանաւած մկրտութիւնը հրէականութեան մէջ՝ ինքնասիպ հանգամանք մը ունէր՝ թէ ո՞չ յայտնի բան մը չէ. արդարիւ բարբիները գտան անոր մէկ հետքը Յակոբ նահապեափ իր ընտանիքին ըրած սա հրամանին մէջ. «Ի բաց առէք զաստուածս օտարու-

շէր իր քով պահել, խնամել ու կրօնել՝ մկրտելէ և անուն մը դնելէ յետոյ: իսկ եթէ չնամակլեր՝ կ'լրանէր զայն առանց մկրտուլու: Մկրտուլը անվանելից կ'նկատուէր իր առնմին և ժառանգակից իր նօր ստոցուածոց: Օքան Դրիկվասոն, Նորվեկիացի աֆրապետէին և ժողովուրդը բրիտաննեայ ընելէն յետոյ իսկ (Յ. Ք. 4000), այդ մկրտութիւնը բրիտանէական մկրտութեան նման զոյութիւն ունէր. սակայն նետզնետ իր կարեւորութիւնը կորուցնցուց բրիտանէութեան բարերա ազդեցութեան ներքեւ. այնպէս որ այժմ ոչ եւս կ'երեւի հոն այդ տոնմային սովորութիւնը և ըկ կ'արիք բրիտանէական մկրտութիւնը :

(\*) Զոհի մատուցումը Տաճարին կործանումէն յետոյ խափանեցաւ:

տիս, որ ընդ ձեզ են, ի միջոյ ձերմէ, և սրբեցարուք, և փոխեցէք զպատմուճանս ձեր» (Ծննդ. I. Ե. 2): Նմանապէս Աստուծոյ կողմանէ Մոլոկին արուած սա պատուէրին մէջ. «Երթ առ ժողովուրդն և սրբնա՛ զնոսա այսօր և վաղիւ, և լուսացեն զծործա խրեանց» (Ել. Բ. 5): Բայց կրնանք պնդել և հաստատել՝ թէ ոչ մէկ կողմ Հին կտակարանի մէջ, և ոչ խակ անվաւեր գրուածոց մէջ չէ՛ յիշուած նորահաւատի մը մկրտութիւնը: Նոր կտակարանը եւս լուս կ'մնայ այս մասին. Ցովսեպոս և Փիլոն Հին կտակարանի վրայ խօսելու առաջիւնց գրուածոց մէջ յիշատակութիւն մը չեն ըներ այս մասին: Քրիստոնեայնախիլին մատենագիրներէ և ոչ մէկուն գրուածին մէջ ալ չենք դաներ ուեէ ակնարկութիւն: Ո՞չ ալ մանաւանդ անոնց գրուածոց մէջ, որոնք հրէականութեան կամ մկրտութեան վրայ վիճաբանական գրուածներ ունին: Այսպէս, ո՞չ Բառնաբասի, ո՞չ Յուսուփինսա Վկայի և ո՞չ Տերտուղիանոսի գրուածներու մէջ կ'գտնենք ո՞և է հետք եկամուտներու մկրտութեան մասին: Թէեւ պէտք է իշել որ Սիրիլեան պատգամներու<sup>(\*)</sup> չորսորդ գրքին մէկ տողը. «ԵԶրուր լրւասջիք մարմինն ի գետս մըշտարուղիս»: Ինչպէս նաեւ Սրիտ-

(\*)Սիրիլեան պատգամները հոմերական բարբառով և վեցաշափ սուրով գրուած 12 գրքեր են. այս գրքերուն հեղինակները հրեայ անձեր կ'նկատուին, որոնցմէ ոմանք ապրած են ն. Ք. Բրդ. Դար. ուսանք ալ քրիստոնէական Թուականի առաջին երեք դարերուն մէջ:

նոսի (Arrian) մէկ խօսքը, որ հեթանոսի մը կ'ուզ-դուի. «Եթէ յանձն առնուցուք զպէտս մկրտելոց՝ յայնժամ լինի արդեամբ և կոչի հրեայ»: ակնարկութիւն մըն է այս եկամուտներու մկրտութեան (Տե՛ս Diss. Epist. II. 9): Այս մկրտութեան մասին իրեւ երրորդ յիշատակութիւն մը կ'գտնենք Նոր Կտակարանի եթովպական թարգմանութեան մէջ. (Մատթ. ԻՊ. 15) ուր ըստած է «Յածիք ընդ ծով և ընդ ցամաք առնել եկամուտ մի»: Հակառակ բոլոր բնագիրներու, որ ունին «Յածիք ընդ ծով և ընդ ցամաք առնել եկամուտ մի»: Այսուամենայնիւ այս երեք յիշատակութիւններն առ առաւելն Բրդ գարու գործ կրնան նկատուիլ, որ ժամանակ արդէն եկամուտներու կամ նորահաւատներու համար սահմանուած մկրտութիւնը կար Հըրէից մէջ: Ասով չենք ուզեր ըսել՝ թէ այս մկրտութիւնը քրիստոնէական ժամանակամիջոցի մը մէջ հաստատուած արարողութիւն մ'է. նմանապէս հակառակ ենք այն կարծիքի՝ թէ այս մկրտութիւնը ընդօրինակուած ըլլայ քրիստոնական մկրտութիւնէն. վասն զի քրիստոնէութեան սկիզբէն հրէական եկեղեցին (Սիրնակուկան) միշտ թշնամութիւն մը կը տածէր ընդդէմ քրիստոնէութեան, և կարելի չէ. ըսել՝ թէ այդպիսի համրածանօթմկրտութեան արարողութիւնը Սիրնակուկան փոխառնէր քրիստոնէութենէն, հեթանոսները իրեն անդամակից ընելու միջոց մը նկատելով զայն:

Եկամուտներու կամ նորահաւատներու համար

սահմանուած մկրտութիւնը Աստուածաշոնչի , Յովսեպոսի և Փիլոնի պատմութեանց կամ մկրտութեանց մէջ չիշուելէն պէտք չէ նաեւ եղրակացը նել՝ թէ բոլորովին նոր սահմանուած բան մը մ'ըլլար այն : Սյդ լուսութիւնէն բան մը ոչ ուղղակի կ'հաստատուի և ոչ ալ կ'հերքուի . բաւական է՝ որ իրեն ծագումը յայտնի ըլլայ մեզի : Այդ ծագումն ու ոչ այլուր պիտի կարենանք գանել , բայց եթէ թալմուտի առաջին դրքին , այն է Միշնայի մէջ , ուր կը միշտակուի թէ Շամմայի դպրոցը կ'թողլատրէր՝ Ուխտին անդամակցելու միայն ա'յն հեթանոսները , որոնք թլիասուելէ զատ կ'մկրտուէին : Ըսդհակառակը Հիլէլի դպրոցը չունէր այդ վերջին արարութիւնը : Արդէն բացայացտ գիտենք որ Հրէտկան Օրինաց պահանջման համաձայն , անսուրբ մարդը անհրաժեշտ էր որ մկրտուէր , եթէ ոչ կ'սպանառուէր գողացուրդէն (Տե՛ս , Պետ . ԺԱ-ԺԲ . Թիւք ԺԹ) . հետեւարար հեթանոս մը պարտաւոր էր մը կըրտուիլ , քանի որ այն ալ անսուրբ մը կ'նկատուէր :

Մեր այս ըսաճներէն սա եղրակացութեան կըրնանք յանզիլ՝ թէ նորահաւասաներու մկրտութիւնը շատ հին է հրէտկան կրօնի մէջ , և երբ Յովհաննէս Մկրտիչ սկսաւ քարոզել և մկրտել , արդէն գոյութիւն ունէր հրէտկան այդ արարողութիւնը . դիւրին է հասկնալ ուրեմն՝ թէ մկրտութիւնն աշբարողութիւնը Յովհաննէս Մկրտիչ ընդունեցաւ իրման իրը միջոց իր նսպատակին , բոլորովին աշբարեր ողի մը գնելով անոր մէջ :

## Բ. ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԿՐՏՉԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ

Տարակոյս պէտք չէ ունենալ՝ որ մկրտութիւնը հրէտկան կրօնի մէջ արդէն անդամակցութեան համար սահմանուած արարողութիւն մըն էր՝ Յովհաննէս Մկրտիչ քարոզութեան սկսելէն առաջ : Սահկայն պէտք է ըսել՝ որ մկրտութեան պատնուրիւնը բուն իսկ իրմով կ'ոկուի . իր պաշտօնին բերմանիք մկրտիչ ափազոսը առած է օ թառէչուն , Մարկ . Զ . 14 , 24 օ թառէտոնից Մաթ . Գ . 1 . Մրկ . Բ . 28 Ղուկ . է . 20 . Յովս . Հնախոս . ԺԲ . Ե . 2 ) : Յովհաննու մկրտութիւնը նշանակութեամբ բոլորովին տարբեր է թէ՝ Ղեւատական Օրէնքին համաձայն եղող մկրտութիւններէն և թէ՝ նորահաւասաներու մկրտութիւննէն : Յովհաննու Մկրտութիւնը սահմանուած էր ո՛չ թէ նորահաւասից համար , այլ բուն իսկ Հրէտկից ապաշխարութեան համար . այսինքն՝ վախճանը և նպատակն էր տանիլ գէպի սպաշխարութիւն . նմանապէս պատրաստութիւն մըն էր Մեսիական թագաւորութեան , խորչելով ամէն զեղծ ընթացքներէ : Բացայացտ է՝ որ Յովհաննու մկրտութիւնը եթէ չունենայ յարացուցական լան մը իր մէջ՝ չէր կընար սեփականել իրման առանձնայատուկ անուն մը . ուրեմն իր մկրտութիւնը կ'տարբերի Օրէնքի դրած մկրտութիւններէն թէ ոչ ձեւով՝ գէթ նշանակուրեամբ :

Նաեւ բացորոշապէս կ'տարբերէր քրիստոնէաւ-

կան մկրտութենէն։ Այդ տարբերութիւնը ինքն իսկ Յովհաննէս ցոյց կուտայ իր սա խօսքով։ «Ես մկրտեմ զեղ ջրով յապաշխարութիւն, բայց որ զինի իմ գայ, հղորագոյն է քան զիս . . . , նա մկրտեսէ զեղ ի Հոգին Սուրբ և ի Հուր» (Մատթ. ֆ. 11. հմմա. Յովհ. Ա. 33)։ Յիսուս Քրիստոս իսկ զգալի տարբերութիւնը ցոյց տուաւ՝ ըսելով։ «Զի Յովհաննէս մկրտեաց ի Հուր, այլ գուշ մկրտեցէք ի Հոգին Սուրբ» (Գործ.ք Ա. 5. հմր. ԺԱ. 16)։ Նաև Գործ.ք Առաքելոցի մէջ յիշուած պարագայ մը բայցարձակալէս ցոյց կուտայ էական տարբերութիւնը սոյն երկու մկրտութեանց։ Երբ Պօղոս Առաքեալ իմացաւ, որ Եփեսոսի աշակերտները Յովհաննու մկրտութիւնը միայն ընդունած են, անմիջապէս «Յանուն Տեսան Յիսուսի» զանոնք մկրտեց. և նոյն այն պահուն Առաքեալը ձեռք դրաւ անոնց վրայ, և ստացան Ա. Հոգին (Գործ.ք. ԺԹ. 3-6)։ Շնորհալին իր Մատթէի մնկնութեան մէջ (էջ 52) կ'ըսէ. «Յովհաննու մկրտութիւնն առաւել քան զՄովսէսին ասպաշխարութիւն միայն էր, իսկ Քրիստոսի՝ ո՞չ ասպաշխարութիւն, այլ ձրի թողութիւն և չնորհին որդեգրութիւն»։ Կիւրեղ Երուսաղէմացին ալ իր «Կոչումն Բնծայութեան» գրքին Գրդ մասին մէջ, մկրտութեան Ա. Խորհուրդին վրայ խօսած ատեն, ցոյց կուտայ վերջնին ունեցած տարբերութիւնը Յովհաննու մկրտութենէն։


Առաքեալները, Յիսուսի Յարութենէն առաջ,

կ'անոնենք՝ որ մկրտութիւններ կ'կատարեն. (Յովհ. Դ. 2). այս մկրտութիւնը չկարծուիր՝ որ «յանուն Հօր և Որդւոյ և Ա. Հագւոյն» եղած ըլլայ, վասն զի Ա. Հոգին տակաւին ընդունած չէին (Յովհ. Է. 39)։ հաւանականաբար Ապաշխարութեան մկրտութիւն էր, նման Յովհաննու մկրտութեան. որովհետեւ Յիսուս ալ ի սկզբան քարոզեց ասպաշխարութիւն (Մարկ. Ա. 15)։ Անտարակոյս առաքելոց այս մկրտութիւնը չէր այն մկրտութիւնը, զոր յետ յարութեան Տեսուն կատարեցին. ասիկայ պատրաստութեան համար էր և ոչ կատարելութեան. Խորհրդանշանական (symbolique) էր և ոչ խորհրդական (sacramental)։ Ինչպէս այս մասին այնքան լւս կ'ձառնէ Տերառովիանոս իր «Յաղագս մկրտութեան» ճառին մէջ (Ճ. ԺԲ)։

Բոլորովին անհիմն է ըսել՝ թէ Քրիստոս սահմանադրեց Քրիստոնէական մկրտութիւնը իր յարութենէն առաջ, ինչպէս Պետրոս Լոմպարտացի կ'ուղէ հաստատել (Գ. 7)։ Երբ Յովհաննէս բանտարկեցաւ Յիսուս ինքն իսկ շարունակած Յովհաննու քարոզութիւնը. ինչպէս կ'կարդանք Մարկոսի Աւետարանին մէջ, «Յետ մատնելոյն Յովհաննու եկն Յիսուս ի Գալիլիա, քարոզէր զԱւետարանն Աստուծոյ, և ասէր թէ կատարեալ է ժամանակ, և հասեալ է արքայութիւն Աստուծոյ, ապաշխարեցէք և հաւատացէք յԱւետարանն» (Ա. 14-15)։ Բայ այսմ հաւանական է կարծել թէ Յովհաննու բանտարկութենէն ետքը Յիսուս շարունա-



գեց Յովհաննու քարոզութիւնն . իսկ աշակերտներն  
ալ կ'կատարէին ապաշխարութեան մլլառութիւնը :  
Անտեղի է խնդիր յարուցանել՝ թէ աշակերտք յա-  
նուն Յիսուսի կ'մլլառէին . մեղ անծանօթ կ'մնայ  
այս պարագան . միւս կողմանէ Յովհաննէս «Յա-  
նուն Յիսուսի» չէր մլլառեր , այլ կ'մլլառէր երկնից  
արքայութեան պատրաստութեան համար . նոյնը  
պէտք էր աշակերտներն ընէին մլլառեալներն առաջ-  
նորդելու համար առ Քրիստոս :



## Բ. ՄԱՍ

### ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԼԼԱՌՈՒԹԵԱՆ պատմութիւնը  
պիտի կրնանք ամէն կողմանէ քննել՝ նկատի առ-  
նելով սա եօթը զլիսաւոր կէտերը :

Ա. Մկրտութեան Խորհուրդին հասա-  
սութեան ժամանակը .

- Բ. Մկրտութեան բանաձեւը .
- Գ. Մկրտութեան ենթական .
- Դ. Մկրտութեան պատօնեան .
- Ե. Մկրտութեան նիւթը .
- Զ. Մկրտութեան եղանակն .
- Է. Մկրտութեան կանոնները .

## Ա. ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Միրտուրեան կորհուրդին հաստատուրեան ժամանակը . — Յիսուս Քրիստոս՝ իր յարութենէն ետքը՝ երբ վերջին անգամ պիտի բաժնուէր իր աշակերտներէն, անոնց տուաւ իր վերջին պատուէրները այն մեծ գործին վերաբերութեամբ, որ էր աշխարհի աւետարանումը: Կ'ենթագրուի՛ թէ իր բոլոր խօսքերը, զորս ըստ Յիսուս այս տեսակցութեան ատեն, չգրուեցան. բայց թէ ինչ ըստեցաւ՝ կըրնանք դատել վերջը գրուածներէն: Ինչ որ գրուածէ ցոյց կուտայ՝ թէ Քրիստոս խօսելով իր աշակերտներուն բազմապիտի պարտականութեանց վըրայ, ընդհանուր բացարութիւններ գործածեց՝ առանց մանրամասնելու այս կամ այն պարտականութիւնը: Բայտ միայն. «Աշակերտեցէ՛ք զամենայն հեթանոս . . . ուստուցէ՛ք նոցա պահել զամենայն զոր ինչ պատուիրեցի ձեզ» (Մատթ. ի. 20): Բայց «զամենայն»ի բոլանդակութենէն, որ պատուիրուած էր, բան մը յանուանէ կ'յիշուի, և այն բանն է ՄԿՐՏՈՒԹԻՒՆԻ: «Գնացէ՛ք այսուհետեւ աշակերտեցէ՛ք զամենայն հեթանոս, ՄԿՐՏԵՑԷ՛Ք զնոսա յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ»: (Մատթ. ի. 19):

Այս պատուէրը այն տաեն միայն ովատի կա-

տարէին լիովին՝ երբ բարձունքէն երկնային զօրութիւնը զգենուին (Ղուկ. ի. 49): Արդարեւ՝ երբ Պենակիոստէի օրը Հոգին Առարք, որ մարդարէական հագի ներշնչեց անոնց և օժանեց զանոնք իմաստութեամբ, քաջալերութեամբ և յարատեւութեան կորովով՝ որ անհրաժեշտ պայմաններ էին անոնց մեծ ու բարձր պաշտօնին համար, այն ատեն սլըսան քարողել և մկրտել զօրութեամբ Ս. Հոգւոյն: Առաջին անգամ Պետրոս Առաքեալ քաջալերեց ժողովուրդը՝ որպէս զի պաշխարեն ու մկրտութիւն «Յանուն Տեառն Յիսուսի Քրիստոսի, ի թողութիւն մեղաց»: (Գործ. Բ. 38), և նոյն այդ Հոգեգալբառաեան օրը, հակառակ այսքան հրէական ովերիմ թշնամութեան, մեծ յաջողութիւն գտաւ այդ առաջարկը (Գործ. Բ. 41):

## Բ. ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԳԵՒԸ

Միրտուրեան բանագեւը . — Բնթերցողը առաջին առթիւ պիտի նշմարէ այն տարբերութիւնը, որ կայ Յիսուսի պատուէրին և առաքելոց մկրտութիւն կատարելուն մէջ: Յիսուս կ'պատուիրէ՝ «Մըրկրտեցէ՛ք յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ»: մինչդեռ կ'տեսնենք՝ որ Պետրոս կ'մկրտէ միւայն «յանուն Տեառն Յիսուսի Քրիստոսի»: Կիպրիանոս († 258) նկատի առնելով այս տարբերութիւնը կ'բացարէ ըսելով՝ թէ «Յանուն Յիսուսի

Քրիստոսի» պարզ բանաձեւը կ'գործածուէր միայն Հրեաներու համար, վասն զի անոնք կ'հաւատային Հօր Աստուծոյ. հետեւաբար հարկ չկար «Յանուն Հօր» եւս մկրտել զանոնք» (ԹՌԻՂԹ. ՀՊ. 17.18):

Ամբողջիուս եկեղեցական մատենագիրը (310—397) իր «Յաղագն Հոգրոյն Սրբոյ» գրքին մէջ կ'ըսէ՞թէ «Յանուն երրորդութեան միայն անձին մատակարարուած մկրտութիւնը, զօրութեամբ՝ յանուն երրորդութեան մկրտութիւնն է և միշտ վաւերական» (De Spiritu. S. 4. 43. 44. Migne XVI. 714. 715):

Յաջորդ դարերու մէջ ուրիշ եկեղեցական հայրեր եւս ինչպէս թ. Ազուինացին և Նիկողայոս Պապ միւնոյն կերպով բացատրած են:

Երկրորդ և յաջորդ դարերու մէջ յանուն Երրորդութեան մկրտութիւն կատարուելուն տարակոյս չունենալու համար՝ հարկ անհրաժեշտ կ'համարինք ի մէջ բերել Յուստինոս վկայի Զատագովականին սա տողերը. «Զի յայնժամ յանուն Առատուծոյ ամենեցունց Հօր և Տեամն և Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի և Հոգուոյն Սրբոյ ջրով մկրտին» (Զատագովութիւն. Ա. 61):

Թէ ինչու համար Առաքեալք «Յանուն Յիսուսի Քրիստոսի» կ'մկրտէին: Բայ նոր մեկնիներու հաւատական կարծեաց «Յանուն Յիսուսի Քրիստոսի» խօսքը ոչ թէ մկրտութեան բանաձեւ է, այլ լոկ եղանակ մըն է քրիստոնէական մկրտութիւնը. որոշելու Յովհաննու մկրտութենէն: Այսպէս երբ-

Գործք Առաքելոցի հեղինակը կ'ըսէ՞թէ մողու վուրդը «Մկրտուեցաւ յանուն Տեամն Յիսուսի» այս չնշանակեր թէ այս էր այն բանաձեւը, զոր կ'գործածէին ամէն մկրտութեան ատեն. այլ պարզապէս բացատրութիւն մըն է թէ այդ անձերը կը մկրտուէին քրիստոսի կամքը կատարելու, անոր համար հնազանդելու և անոր ցոյց առւած շաւզին հետեւելու: Պողոս Առաքեալ իր Կորնթացոց թըղթին մէջ կ'ըսէ՞թէ թէ Իսրայէլացիք «Մկրտեցան ի Մովսէսի» (= էլէ ուն Մօսթին) ուրիշ բան ըսել չուղեր՝ բայց միայն թէ անոր կամքը կատարեցին. խոստովանեցան՝ թէ կը հետեւին անոր հաւատարմութեամբ, թէ անոր հեղինակութիւնը ճանչցան և հնագանդեցան, ընդունելով զանի իրբեւ Տէր և Գլուխ: Նոյն այս կերպով, այս խմաստով պէտք է հասկընալ «Մկրտիլ ի Քրիստոս» կամ «Մկրտիլ Յանուն Տեամն Յիսուսի» բացատրութիւնները. (Հովովմ. Զ. 3. Գաղ. Գ. 27, Ա. Կորնթ. Ա. 13, Ա. Կորնթ. Զ. 11):

Հետեւաբար՝ յախուռն և ոչ բանաւոր կարծիք մըն է ըսել թէ անհամաձայնութիւն կայ այդ երկու բանաձեւերուն մէջ. վասն զի ինչպէս ըսինք «Յանուն Յիսուսի Քրիստոսի» խօսքը ոչ թէ բանաձեւ մըն է մկրտութեան, այլ եղանակ մըն է Քրիստոսի մկրտութիւնը որոշելու Յովհաննու մկրտութենէն:

Հայ եկեղեցւոյ մկրտութեան բանաձեւը հետեւեալն է, «(այս անուն) ծառայս Աստուծոյ եկ-

եալ յերախսայութենէ ի մկրտութիւն, մկրտի յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, գնեալ արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զրոգեզրութիւն Հօրն երկնաւորի. լինել ժառանգակից Քրիստոսի և տաճար Հոգւոյն Սրբոյ»: Այս էական մասը մնացած է առաքելական ժամանակէն, սակայն Հառմէական Եկեղեցին ոյժ տալով իր կղերին նշանակութեան և իշխանութեան, փոխած է այդ ձեւը և ըրած է՝ «ԵԵ ՄԿՐՏԵԾՄ (զայս անուն) յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ»: Այսպէսով նա մկրտողի անձին աւելի նըշշանակութիւն կուտայ քան թէ Քրիստոսին. (ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՅԻ. Գիրք Հարցմանց. եր. 588):

## Գ. ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԵՆթԱԿԱՆ

Մկրտութեան ենթական կրնաց ըլլող կամ չափանաւ և կամ մանուկ.

Չափանաւ. — Եկեղեցւոյ մէջ ընդունուելու համար առաջին պայմանը մկրտութիւնն էր, որ առաքելական դարուն մէջ անյապաղ կ'արուեր անոնց, որ կ'իսուստովանէին Քրիստոսի Աստուածութիւնը. Գործք Առաքելոցի վկայութիւնները բազմաթիւ են. (Բ. 41, Բ. 37, Ժ. 47, Ժ. Զ. 15, 33): Աւելի ուշ՝ և հաւանականաբար Բրդ դարէն յետոյ՝ Մկրտութեան արարողութենէն առաջ հաստատուեցաւ ուսուցման և պատրաստութեան ժամանակա-

միջոց մը՝ երախսայցուցում մը։ Ելուիրայի Ժողովը (300) նորահաւասներու պատրաստութեան համար երկու տարի կ'պահանջէ (Կ. 42)։ Անոնք՝ որոնք այսպէս ինքզինքնին կ'պատրաստէին մկրտութեան՝ կ'կոչուէին երախայի (== ուղղութեան ուղղութեան)։ վամն զի ամենէն առաջ պարտաւոր էին ուսանիլ փրկութեան ձշմարտութիւնները. որովհետեւ անչափահաս կ'նկատուէին Ս. Հոգւոյն որդեղբութեան արժանանալու համար։ Ասոնք Եկեղեցի կրթնային յաճախել՝ քարողի ունկնդրելու համար, սակայն Ս. Հաղորդութեան ժամանակ գուրս կ'եւլէին, երբ Սարկաւագն կ'ազդարաբէր. «Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, և մի՛ ոք յապաշտարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային խորհուրդ»։ Կամ «Եւ որք ոչ էք կարող հաղորդիլ աստուածային խորհուրդյս, առդրունս ելէք և աղօթեցէք» (Ա. Կողնիթ. Ժ., 1—12, Ժ.Ա.Մ.Գ.Ի.Բ.): Օրինաւոր կրթութենէ յետոյ, այսինքն՝ երբ հաւատոյ մասունքը պէտք եղածին չափ սորված և քրիստոնէական կեանքի վարժուած ըլլային՝ այն ասեն կ'որոշուէր անոնց մկրտութեան օրը. մկրտութենէն անմիջապէս ետքը կուգար խոստավանութիւնն ու հաղորդութիւնը, ետքը երախայից կ'մաստցուէր քիչ մը կաթ և մեղք։ Մըկը ըստութեան տօները ութ օր կ'տեւէին. այդ միջոցին, նորակնուքները սպիտակ հանդերձներ կը հագնէին։ Տերառողիանոս արդէն կ'իշէ կ'ոքահայրերու գոյսութիւնն ալ։

Երախայ մը ևթէ մարտիրոսանայ, այն արխիեպիսկոպուլ նա իր կեանքը Քրիստոսի համար կ'զոհէր, կ'համարուէր մկրտութիւն. արեւամբ միրտեազ էր այս : Այսպէս նաև ի Ս. Գիրս միշտակուած է Մկրտութիւն մը մեռելոց համար (Ա. Կոր. Ժե. 29), զոր կ'կատարէին հաւանաբար աղանդաւոր ներէն ոմանք . ետքը նոյնը ըրբն Մարկիոնեանքալ, բայց Եկեղեցին Տերտուղիանոնին անվերջ դատապարանց այդ սովորութիւնը՝ որ ինքնին երկար ժամանակ ալ չկրցաւ դիմանալ կամ տեւել :

Մինչև Երդ դարու սկիզբը Մկրտութեան Խորհուրդը կ'կատարուէր գրեթէ նախնական ձեւով. ցորչափ քրիստոնէութեան դիմողներ գտնուէին, միշտանպակաս կ'ըլլային չախանաւ երախայշ (adultes) : Ուստի յաճախ կ'պատահէր՝ որ Քրիստոնեայ ծնողներու զաւակներ որոշեալ տարիքի մը մէջ և կամ մահուան մահման մէջ միայն կ'ընդունէին Մկրտութեան Խորհուրդը : Բարեփոխութիւն կատարուեցաւ միայն Երդ դարուն՝ երբ մանուկները մը կըրտելու սովորութիւնը, որ արգելքի հանդիպած էր նախապէս, բոլորովին ընդհանուր եղաւ :

Երախայութիւնն ուրեմն՝ ինչպէս նաև մկրտութեան հետ կապ ունեցող նախնական սովորովները բոլորովին չանհետացան այս շրջանին մէջ : Այն երախայները, որոնք յանձն կ'առնէին մկրտուլ և զորս հասարակութիւնն արժանաւոր կ'նկատէր Եկեղեցւոյ մէջ ընդունելու, մասնաւոր եղանակով մը նուիրական մնած պահքին, քառա-

սոնքին մէջ և կամ աւելի կանուխ ժամանակի համար՝ մկրտութեան օրերու մէջ՝ պէտք էր որ պատրաստուէին ընծայութեան խորհուրդն ընդունելու համար : Բնիդունակի կամ շնորհեալ (— Competentes, electi, — Φωτιξόμενοι — γυւաւոնեալ) աւելի խնամով և քիչ քիչ կ'ուսանէին հաւատաքի ծարասութիւնները : Հանդանակը իրենց կ'յանձնուէր՝ որպէս զի բերանացի սորվէին զայն . ժամանակ մը վերջը՝ բնագիրը եւ կ'գարձնէին . երբեմն նոյն խոկ բարձրացնով եկեղեցւոյ մէջ կ'արտասանէին զայն, ցոյցտալու համար՝ թէ սորված էին զայն : Այս կրկին արարողութիւնները կոչուած էին աւանդումն (traditio) և կրկնումն հանգանակի (redeitio symboli) : Այսպէս կ'ընէին նաև «Հայր մեր»ին համար եւս : Զանազան հոգեւոր գործողութիւնք՝ ինչպէս երդմինցուցութիւն, մեղաց խոստովանութիւն և պահքեալցուէին կրտութեան վրայ, որոնց նպատակն էր ընծայեալները փորձել՝ թէ իրաւճնէ պատրաստ են : Մկրտութեանէն ետքը Երախայ Քրիստոնէին կ'ուսուցանէին խորհուրդին այն վարդապետութիւնը, զոր՝ այն ատեն խիստ գործադրութեան մէջ և զողով զաղանապահութեան չնորհիւ՝ մկրտեալներու միայն օրէնք էր յայտնել : Այսուսումն է ահա, զոր Յոյնք կ'անուաննեն խորհրդական յրիսունեական (Catechèse mystagogique) : Անշուշտ «Հաւատամք»ու ու «Հայր մեր»ին Քրիստոնէական Խորհուրդներ կ'նկատուէին հաւասարապէս, և հետեւաբար՝ քանի մը եկեղեցեաց մէջ՝ այս վեր-

ջինը մկրտութենէն վերջ կ'բացատրուէր անմիջապէս, բայց նորահաւասանները պատրաստելու հարկը կ'սափէր քիչ մը չեղիլ կանոնէ: Մասնուիները մը կըրտելու ամլորութիւնը արդէն ընդհանրացած ըլլալով՝ իր ետևէն բերած էր կարգապահական փոփոխութիւն մը: Բայց փոփանակ ջնջուելու, նախապատրաստութեան հին գործառնութիւնները փոփուեցան խորհրդանշանական ծէսերու՝ յետոյ արարողութեան ամբողջացուցիչ մասը կազմելով:

Լատին Եկեղեցւոյ Հայրերէն ոմանք կ'անդէին՝ թէ փախսի մկրտուրիւնն կրնայ երդեմն հասարակ մկրտութեան տեղ բոնել. բայց կ'հանդպինք նաեւ հակոսակ վարպետութեան մը, որ այդ խորհրդոյ համազօր կ'ընդունի միայն մարտիրոսութիւնը, որ կ'կոչուի արեամբ մկրտուրիւնն: Այս կարծիքը կ'ախրէ նաեւ Յոյն եկեղեցւոյ մէջ:

Երբ քրիստոնէական եկեղեցւոյ առաջին դարերուն մէջ հերձուածներ և հերետիկոսութիւններ բազմացած էին, և ահա նոյն միջոցին պատահեցաւ՝ որ անոնց զգաստացեալ հետևողներէն ոմանք դարձան ի ծոց Եկեղեցւոյ: Հարկ եղաւ խնդիր յուզել՝ թէ Հերետիկոսաց կատարած մկրտութիւնը կամ ընդհանրապէս արտաքոյ Եկեղեցւոյ կատարուած մկրտութիւնը ուղղափառաց մկրտութեան հաւասար էր արդեամբ, թէ Հերետիկոսաց մկրտութիւնը վաւեր է, թէ չէ պէտք է նորէն մկրտաւ: Տէրտուղիանոս անվաներ համարեց Հերետիկոսաց մկրտութիւնը՝ իր «Յաղաքս մկրտութեան»

ճառով, որ Յունարէն լեզուաւ ալ հրատարակուեացաւ, բաւական ազգեցիկ եղաւ սուզ ժամանակի մէջ մի և նոյն կարծիքը կարքեղոնի (չուրջ յամի 220) Սիւննադայի և Իկոնիոնի (չուրջ յամի 230) Եկեղեցական ժողովոց ընդունել տալու համար: Մասնաւոր Եկեղեցիներ տարբեր կարծիքներ ունեցան. Արքիկէի և Ասիոյ Եկեղեցիները անվաւեր կ'համարէին Հերետիկոսներու մկրտութիւնը. իսկ իտալիոյ Եկեղեցիները վաւերական կուպէին: Առաջիններուն զլուխը կ'գտնուէր կիրրիանսս և վերջիններուն զլուխը կ'գտնուէր Հոռմի՛ Ստեփանոս Պապը: Երբ կիրրիանուի նախագահութեամբ կարքեղոնի մէջ (255ին և 256ին) գումարուած ժողովները որոշեցին՝ որ ուղղափառ Եկեղեցին դարձող հերետիկոսները երկրորդ անգամ մկրտութու են. Հոռմայ Եկեղեցւոյն Ստեփանոս Պապն այդ Սիւնոդուներու որոշումը իրը նորութիւն համարելով մերժեց և արդիւկո զայն Արքիկէի Եկեղեցեաց՝ զանոնք հաղորդակցութիւնն բաժնելու սպանալիքով: Մի և նոյն խաստով թուղթ մը զրեց նաեւ Փոքր Ասիոյ Եպիսկոպոսներուն, երբ խմացաւ՝ թէ անոնցմէ շատերը մասնաւորապէս Փիրմիլիանոս կեսարացի և Հելինոս Տարսոնացի գէպի Արքիկէեցիներու կողմէ միտած էին: Ասոնք նոր ժողով մը գումարեցին՝ 256ին՝ աշնան, և հաստատուն մնացին իրենց կարծեաց մէջ ի մասին անվաւերականութեան հերետիկոսներու մկրտութեան: Ստեփանոս այն ատեն իր բոլոր յարաբե-

քութիւնները կ'նորոգէ : Այս հերետիկոսական մը-  
կըրտութեան խնդիրը պիտի կարգադրուէր Տիեզե-  
րական Առաջին (Նիկիոյ) ժողովոյն մէջ : Ժողովը  
որոշեց՝ որ վաւերական է հերետիկոսներուն տուած  
մկրտութիւնը . միայն թէ Եկեղեցւոյ ընդունած  
մկրտութեան համեմատ Երրորդութեան անուամբ  
կատարեալ լինի : Նիկիոյ ժողովը անդաւեր կը-  
յայտարարէ Պաւղիկեանց , այսինքն՝ Պօղոս Սա-  
մաստացւոյն հետեւողներու մկրտութիւնը (Կանոն  
19): Հայ Եկեղեցին վերստին կ'մկրտէր այն աղան-  
դաւորները (Արիոսեան , Մակենդնեան , Նեստո-  
րական , Սաբելեան , Խւայլն) , որոնք չունին Ա.  
Երրորդութեան ձևարիտ գտաւանութիւնը (Գր .  
ՏԱ.ԹԵՒԱՅԻ . Գիրք Հարց . 590) :

**Մանկունք .** — Մանկունք՝ հաւատացեալներու  
դաւակները՝ կ'մկրտուէին իրենց ծնողներու հաւատ-  
քով և երաշխաւորութեամբ ինքահօր , պայմանաւ-  
որ մնուցանեն զանոնք Քրիստոփի հաւատքին մէջ ,  
որով միայն ներելի էր մանուկներու մկրտութիւնը :  
Այսպէս կ'ըսենք , վասն զի ծնողներու կամքն ան-  
շուշտ մանկան ալ կամքն է . ինչպէս որ մանկան  
մարմնաւոր կեանքը ծնունդին առաջ մէկ է մօր  
մարմնաւոր կեանքին հետ և ծնունդով միայն ինք-  
նուրոյն կ'դառնայ , այսպէս ալ մանկան հոգեւոր  
կեանքը ծնունդին յետոյ մէկ է ծնողաց հոգեւոր  
կեանքին հետ այնքան ժամանակ՝ մինչեւ որ անոր  
հոգեւոր կեանքը ինքնուրոյն հասունութեան թե-  
ակոփէ և պարզ ինքնազիտակցութիւն ձեռք ըե-

թէ : Հետեւաբար , քանի որ մանկան կամքը ծնող-  
ներու կամքն է , պէտք է որ ծնողներու վրայ մը-  
նայ հաւատքի բոլոր պարտաւորութիւնները : Այս-  
պիսով այդ պարտաւորութիւնները պէտք է լիովին  
կատարեն ծնողք , ինքահայր և կամ անոնց պակ-  
սած ատեն՝ Եկեղեցին : Առանց այս պարտաւորու-  
թիւններու լիովին կատարմանը՝ մանուկը չէ կա-  
րող փրկուիլ : Այսպէս բարեալաշտ ծնողքներէ մը-  
կըրտութեան բերուած մանուկները՝ որոնք Աստու-  
ծոյ երկիւղով պիտի դաստիարակուին , ետքը կ'ըլլան  
Եկեղեցւոյ ճշմարիտ անդամներ . իսկ հակառակ  
պարագային անոնց մկրտութիւնը չունի նշանակու-  
թիւն և չատ անգամ սրբազնութիւն կ'համարուի :  
Բայց մեծ օրնութիւն է ճշմարտիւ երկիւղած ըն-  
տանիքի մը ծոցին մէջ մանուկներու աստուածա-  
հածոյ կեանքը , քանզի Տէրն ինքնին կանուխ բա-  
նալով աղայոց սիրազ՝ որ ճանշնան և սիրեն զին-  
քը՝ այն աղղեցութեան չնորհիւ , զոր ծնողք ի-  
գործ կ'զնեն անոնց վրայ , յիշեցնելով միշտ անոնց՝  
թէ Աստուծոյ նուիրուած են : Ինչպէս որ Առաքեալ-  
ներն ալ ամբողջ ընտանիքներ այն ատեն միայն կը  
մկրտէին՝ երբ ծնողքներն և չափահատ անդամները  
պատրաստուած էին քրիստոնէական վարդապե-  
տութեան հետեւելու (Գործք . Փ . 24 , ՓԶ . 15—  
33 , Փ. 8 , Ա . Կորնթ . Ա . 16) : Մկրտութեան  
Խորհուրդը կատարելով այնպիսի մանուկներու վր-  
րայ , որոնց ծնողքը Եկեղեցւոյ անդամները չեն ,  
կ'դատապարտեն թէ մկրտեալլ և թէ մկրտողը

վամն զի այսպիսի վարմանքով ցոյց արուած կ'լինի հաւատքի գաղջութեան և անտարբեր վերաբերմունք թէպի աստուածային մնծ սրբութիւնը բացառութիւն կ'կազմեն միայն այն վոքրիկներ, որք ընկեցիկ են և Եկեղեցին յանձն կ'առնու անոնց թէ մարմնաւոր և թէ՛ հոգեւոր խնամքք:

Երբ մանուկներու մկրտութեան վրայ կ'խօսուի՞ պէտք չէ ուշադրութենէ վրիսեցնել սա գըլխաւոր խնդիրը՝ թէ մանկամկրտութիւնը սուաքեւական է թէ ոչ: Այս խնդիրը գրեթէ միշտ, մանաւանդ անցեալ գալու մէջ վիճաբանութեան ասարկայ է եղած զիսանական աստուածաբաններու միջեւ: Ասոնցմէ շատերը ընդունած են՝ թէ մանուկները մկրտելու սովորութիւնը Առաքելական կանոններէն կ'բարեի, ուրիշներ — Մկրտչական կոչուածները — յամառ կերպով պնդած են հակառակը՝ հիմուելով Քրիստոնի խօսքին վրայ թէ՝ «Որ հաւատայ և մկրտեացի կեցցէ»:

Սակայն մննք՝ անկազմնակալ ոգւով մը նկատի պիտի առնենք այս կարեւոր խնդիրը, և ճշշմարտութիւնը բացայացա ցոյց պիտի տանք:

Նախ՝ գիտելի պարագայ մըն է՝ որ Ս. Գըրքէն կամ Առաքեալներէն չկայ որ և իցէ ակնարկութիւն մանկամկրտութեան դէմ, ընդհակառակը կան ակնարկութիւններ՝ որոնք յայտնի կ'չօշափեն մանկամկրտութեան կարեւորութիւնը. այդ ակնարկութիւններէն առաջնը կ'ամառներէ և առաջնը կ'ամառներէ և ծերերէ, թերեւս մանուկները ու աղաքներ ալ, որով-

ո՛չ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ» (Յովհ. գ. 5):

Այս խօսքը բացարձակ է. այսինքն՝ ամէն անոնք՝ ըլլան մանուկ կամ ծեր, երիտասարդ կամ չափահաս, որ չեն մկրտուած, չեն կարող երկնից արքայութեան արժանանալ: Բաց ասաի Գործք Առաքելոցի մէջ այլ պարագաներ կան, որոնք կը հաստատեն պարզապէս՝ թէ մանուկներն ալ կ'մըկըրտուէին. այսպէս զրորինակ, կ'կարդանք ԺԶ. գլխուն մէջ. «Լիդիա մկրտուեցաւ ինքն և իր տունը» (15): «Եւ իր տունը» խօսքով պէտք է հասկնալ «Իր զաւակները»: Աւելորդ կըլլայ առարկել՝ թէ գուցէ անոր մէջ մանուկներ չըլլային:

Նոյն գլխուն մէջ կ'կարդանք. «Բանասապետը մկրտուեցաւ ինք և բոլոր իրենները»: այսինքն՝ թէ տունը, ընտանիքով և զաւակներով և թէ տան մէջ եղող սպասաւորները:

Կրեսպոս ժողովրդապետ իր բոլոր տունով հաւատաց. ոչ թէ անեցիք ալ կ'հաւատան, այլ միայն ինք անոնց կողմանէ, որու հետ կ'մկրտուին բոլոր անեցիք եւս, մնձեր ու պղտիկներ:

Նաեւ Պէնտէկոստէի օրը մկրտուող երեք հազար հոգիներ չերեւիր թէ ամէնքն ալ չափահաս անձեր էին. ըստ որում Պետրոսի քարոզութեան բնաբանն էր. «Վերջին օրերը . . . իմ Հոգիէս պիտի թափեմ ամէն մարմնոց վրայ», որոնց մէջ կան բացի աղջիկներէ և մանչերէ, երիտասարդներէ և ծերերէ, թերեւս մանուկներ ու աղաքներ ալ, որով-

հետեւ «Խոստմունքը ձեզ և ձեր որդոց է» կ'ըսէ, և մասնաւորապէս կ'էեւտուին այդ վերջին խօսքերը :

Պօղոս Սուաքելոյն կորնթացւոց ուղղած ոս հետեւեալ խօսքը մանկամկրտութեան ինպաստ համար մըն է . «Զի սուրբ է այրն անհաւատ՝ կնաւն, և սուրբ է կինն անհաւատ արամին, ապա թէ ոչ՝ որդիքն ձեր պիզծ են . բայց ոյժմ սուրբ են» (Ա. Կընթ. է. 14): Այս հոմարին մէջ ինդիրը գլխաւորաբար վերջին մասին վրայ է . «Որդիքն ձեր . . . սուրբ են» (= սն ծէ այս էօտին). բայց որպէս զի լու ըմբռնուի իմաստը, հարկ կ'համարինք ամբողջ համարը յիշել : Սուաքեալն այս համարով կ'պատասխանէ այն հարցման, զոր կորնթական եկեղեցին ուղղած էր իրեն խառն ամուսնութեան մասին : Պէտք չէ լուծուի ամուսնութիւնը, կ'ըսէ Սուաքեալը, քանզի անհաւատ ամուսինը սրբուած է իր հաւատացեալ կնոջմով և փոխադարձարար : Սուրբ բառը խօսքին առաջին մասին մէջ կ'հաւնակէ նույրուած կամ սրբուած . ինչպէս տաճարին շնորհիւ սուրբ էին զոհերը, առանց սակայն բարոյական հանգամանք մը ունենալու, կամ ինչպէս որ ոսկին կ'սրբուէր շնորհիւ սեղանին՝ որուն վրայ կը գրուէր (Ել. է. 27): Նոյնպէս անհաւատի այրը կը սրբուէր իւր հաւատացեալ կնոջ հետ կինակցելով : Պօղոս Սուաքեալ տղայոց վրայ դարձնելով խօսքը . «Ապա թէ ոչ որդիքն ձեր պիզծ են» : Սրտաքոյ ուխտին չունենալով հաղոր-

դութիւն Սոստ ծոյ ժողովրդեան հետ, նման են շրջակայ հեթանոսներու զաւակներուն . «Բայց, կ'ըսէ, այժմ սուրբ (այն) են» : Սուաքեական կամ ըսկնք քրիստոնէական գաղափարով սուրբ կ'ըսուին այն անձեր, որոնք Քրիստոսի Եկեղեցւոյն անդամ են . և գիտենք թէ Քրիստոնեայ համարուելու կամ Քրիստոսի Եկեղեցւոյն անդամը ըլլալու համար հարկ անհրաժեշտ է մկրտութիւնը, առանց անոր կարելի չէ Քրիստոնեայ համարուիլ . հետեւաբար երբ Սուաքեալը «Որդիքն ձեր սուրբ են» կ'ըսէ, ուրիշ բան ըսկել չուզեր, բայց միայն թէ մկրտուած ու անդամակից են եղած Եկեղեցւոյ : Սուաքելական թուղթերու մէջ սուրբ (այն) բառը կ'գործածուի այն անձերու համար, որոնք մկրտուած ու Եկեղեցւոյ անդամակից են եղած : (Երբ. Դ. 1, Ա. Պետր. Բ. 9): Հետեւաբար քրիստոնէական գաղափարով «Զիայ սուրբ առանց մկրտութեան» :

Սուաքելական թուղթերէ դուրս «Սուրբ» բառը գործածուած է Մատթէոսի Աւետարանին մէջ այն անձերու համար, որոնք Քրիստոսի յարութեանէն ետքը՝ իրենց գերեզմաններէն յառնելով երեցան շատերուն : Պէտք է սակայն ըսկել՝ որ այդ «սուրբ» բառը Սուաքեալին գործածած «սուրբ»ին նշանակութիւնը չունի երբեք . ինչպէս վերեւ ալ ըսինք «Սուրբ»ը ըստ Սուաքելական գաղափարի կ'նշանակէ, այն որ Քրիստոնեայ է, մկրտուած է : Իսկ Մատթէոսի Աւետարանին մէջ յիշատակուած «Սուրբեր»ը (Իէ. 52) բարի և Սոտոծոյ հաւատարիմ մարդիկ միայն կրնան համարուիլ :

Հետեւաբար Պօղոս Առաքեալի վերոյիշասակառ համարը (Ա. Կորնթ. է. 24) մանուկներու մկրտութեան վարդապետութեան հզօրագոյն ապացոյցներէն մէկն է. վարդապետութիւն՝ զոր ու մանք կ'մերժեն ըսելով՝ թէ Նոր Կտակարանը կը լուէ այդ մասին :

Մանկամկրտութեան ի նպաստ՝ Նոր Կտակարանի այս երկու ակնարկութիւններէն ետքը կայ նաեւ նախնի քրիստոնէական եկեղեցւոյ մանուկները մկրտելու վաղեմի սովորութիւնը. Այս բանին տեղեակ ըլլալու համար պէտք է դիմիլ Ս. Հարց գրուածներուն։ Նախ՝ սուաջին դարու վերջին կիտուն յօրինուած «Վարդապետուքիւն երկուսան առավելոց» անուամբ ամենավաղեմի գրքին կ'հաճագիպնք՝ ո՛ւր մի միայն կ'գտնինք ակնարկութիւն չափահաններու մկրտութեան և ոչ մանուկներու։ Սակայն դժուար չէ բացատրել այդ բանը։ Այս այդ գրքին մէջ չենք գտներ բառ մը՝ որ դէմ խօսած ըլլայ մանուկներու մկրտութեան կամ բառ մը մանուկներու փրկութեան և ուրիշ շաս մը բաներու մասին՝ որոց նկատմամբ կրնար խօսիլ։ Պարտինք զգոյշ կենալ՝ չաճապարելով ի յուրենէն բան մը ապացուցանելու կամ հերքելու։ Սողոմնի երգ երգոցը և Եսթերի գիրքերը չեն յիշեր զԱստուած և ո՛չ իսկ կ'ակնարկեն Անոր։ Անոնց հեղինակները միթէ չէին հաւատար Աստուծոյ։ Քարոզը, զոր Քրիստոս խօսեցաւ լերան վրայ չակնարկեր վերջին յարութեան կամ հաւատով արդարացման վարդա-

պետութեամնը. պէտք է ենթադրել թէ ատոնք Ճմարտութիւններ չէին :

Յուսինոս վկայ, որ շատ հեռու չէ Առաքելական դարձն, բոլորովին լուռ չէ այս մասին, վասն զի կ'ըսէ. «Եատեր մեր մէջ 60 կամ 70 տարեկան, որոնք Քրիստոսի աշակերտած են իրենց մանկութեան ատենէն, կ'շարունակեն ապրիլ սրբութեամբ» (Զատ. 20)։

Երանու՝ աշակերտ Ս. Պողիկարպոսի, կ'ըսէ. «Քրիստոս եկն ի գրկել զամնեսին զվերածնեալս յԱստուած, զտղայ մանկունս, զպասանիս և զծերու» . (Բնդգէմ Հերձ. Բ. Խլ)։

Որոգինէս Աղեքսանդրացի (ծնեալ, յամին 184 կամ 185) որ ճանապարհորդութիւններ կարարեց ի Պաղեստին՝ Հոռմույեցւոց թղթին վրայ գրած իր մեկնութեան մէջ կ'ըսէ. «Եկեղեցի յառաքելոց անտի ընկալաւ զաւանդութիւն մկրտելոյ զտղայս» (Գիրք. Բ. ի Հռովմ. Զ.) մանաւանդ որ զիտենք թէ ինք եւս մկրտեցաւ երբ մանուկ էր։

Տերուոյինոս (160—240) Խորհուրդ կուտայ յապագել մանուկներու մկրտութիւնը և սակայն չարտայայտեր ո և է տարակոյս, տիրող սովորութեան դէմ՝ Առաքեալներէն աւանդուած լինելուն նկատմամբ, և ակներեւ է որ եթէ կարելի ըլլար՝ ապացոյցներ յառաջ սիմի բերէր՝ հաստատելու համար իր կարծիքը. Նախաւոր եկեղեցական պատմէն Շաֆ կ'ըսէ. «Եկեղեցական Հայրերու մէջ (բացառութիւն մը չհամարելով նաեւ Տերտողիանոսը՝

թէեւ անիկայ միայն հակառակ էր մանկամկրտութեան օգտակարութեան) չկայ մէկը՝ որ մանուկներու մկրտութեան՝ և անոր Ս.ռաքելական ծագմանը դէմ խօսի»։ Պէտք է ըսել՝ որ Տերտողիանոս սրբալ մեկնութեամբ ըմբռնելով մկրտութեան միջոցաւ մեղքի լուացման պարագան, յորդորեց յապաղել մկրտութիւնը, մտածելով՝ որ միշտ վտանգ կար՝ մկրտութիւնէն ետքը մեղքեր գործուելու. և իր յորդորն անդամ կ'հաստատէ անուղղակի՞թէ ընդհանուր էր մանկամկրտութիւնը։ Եթէ Տերտողիանոս մանկամկրտութիւնը Ս.ռաքելական չէր նկատեր ըսնել, այն ատեն սա հարցումը պէտք կըլլայ ընել, ինչու համար փաստ մը չէր բերեր այդ մասին՝ ցոյց տալու համար թէ նոր կտակարանի վարդապետութեան հակառակ էր այն։

Յովհաննէս Ս.ռաքեալի մահէն մէկ ու կէս դար ետքը, այսինքն՝ 252 ին, կրտիխանոս և վախտուն և վեց եպիսկոպոսունք ժողով գումարեցին կարքեղոնի մէջ, Փետոս անուն գաւառական եպիսկոպոսի մը հարցումին համար թէ «Պատշաճ էր մկրտել երախաները՝ անոնց ութօրեայ ըլլալէն առաջ, վասն զի Հրէայք կ'թլփատէին մանուկներն ութ օր վերջը»։ Ժողովը պատասխանեց թէ պատճառ չկար յապաղման և թէ անպատճաճ չէր մկրտել երախաները՝ թէ իսկ երեք կամ երկու օրուան ըլլային և կամ նոյն իսկ ծնած օրերնին կարելի էր մկրտել զանոնք։

Յաջորդ դարերուն մէջ աւելի առաստ վկայու-

թիւններ կան մանկամկրտութեան մասին։ Ուկերեան, Գրիգոր Նազիանզացի և Գեղասիոս, ամէնքը միաձայն կ'յայտարարէն՝ թէ մանուկները մըկրտել ընդհանրական սովորութիւն մըն էր եղած իրենց ժամանակ, և ընդհանուր կարծիքն այն էր թէ այս սովորութիւնը առաքեալներէն աւանդուած էր։

Օգոստինոս՝ որ Եվեսոսի ափեղերական Ս. ժողովին տարի մը առաջ մեռաւ (430), իր Զորեքտասամններորդ ճաւին մէջ կ'ըսէ. «Տղայքը մկրտելու համար ինդիր յարուցանել պէտք չէ. ասիկա շատ ատենէ ի վեր հասասատուած վարդապետութիւն մըն է որ ուղղափառ եկեղեցւոյ մէջ գերագոյն հեղինակութեամբ հաստատութիւն գտած է։ Եկեղեցւոյ թշնամիները (Պեղագեան հերետիկոսներն) անդամ այս բանիս վրայ միաբան են. այս բանը ամննեւին տարակոյս չվերցներ»։

## ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԵԱՅՆ

Մկրտութեան պաշօնեայն. — Մկրտելու պաշտօնը առաջին հայեացքով կը տերմնենք՝ որ ուղղակի Ս.ռաքելոց տրուած է (Մատթ. իր. 16—20)։ Սակայն չէ կարելի որոշապէս հաստատել՝ թէ Մըկրտութեան խորհուրդին մատակարարները կամ պաշտօնեաներ ի սկզբան միշտ առաքեալները եղած ըլլան։ Թէեւ Պօղոս Ս.ռաքեալ իր քանի մը խօս-

քերով յայնապէս կ'ըսէ՝ թէ ինք եւս կ'մլրտէր (Ս. Կորնթ. Ա. 14—16):

Միւս բոլոր պարագաներուն մէջ տիրապէս չկայ խօսք մը՝ որ ցոյց տայ թէ Առաքեալք իրենք անձամբ կ'մլրտէին։ այս լուսութենէն պէտք չէ հետեւցնենք, որ աշխարհականք եւս կրնային մլրտել ամէն պարագայի մէջ օրինաւորապէս, ինչպէս կ'ըսն աստուածաբաններէն ումանք։ այլ աւելի հաւանական է կարծել՝ թէ Առաքեալք իրենց սառադաս եղող պաշտօնեայներու կ'հրամայէին մլրտել։ Օրինակի համար Պողոս Առաքեալ իր աշակերտներուն Շիղայի կամ Տիմոթէոսի կրնար հրամայել իր ներկայութեան մլրտելու (Բղդա. Յովհ. Դ. 2)։ Սնուարակոյս եթէ չդանուել իրենց մօտ սառակարգ պաշտօնեայ, որ կատարէր մլրտութեան արարողութիւնը՝ Առաքեալներ անձամբ պիտի կատարէին, ինչպէս ի պահանջել հարկին Պողոս Առաքեալ անձամբ մլրտեց կրիստոոր՝ Գայիուսը ու Ստեփանեայ ընտանիքը (Ս. Կորնթ. Ա. 16):

Հետեւաբար յաջորդ գարերուն մէջ ալ զրեթէ ամենուքք քահանայական ձեռնադրութիւն ստացած հոգեւորական մը միայն կրնար մատակարարել մլրտութիւնը։ այսպէս Հայ Ս. Եկեղեցին իր կրօնական շրջանակին մէջ միշտ ջանացած է պահել մլրտութեան մատակարարելու իրաւունքը քահանայի (\*)։ և նոյն խակ կանոնով կ'լուծէ այն սար-

(\*) «Մկրտել՝ քահանայից միայն է և ոչ այլ ումեք. Թէ քահանայք հրաման սոցեն սարկաւողաց կամ այլոց մլրտութիւն առնել լուծցի»։ Արանասի Կանոն։ Լէ:

կաւագը (†), որ կ'յանդգնի մլրտութիւն մատակարել, հետեւաբար և Սարկաւագի ձեռօք մլրտուածներու փրկութիւնը իրագործուած չհամարտիր. ինչպէս նաեւ լուծեալ կամ սուտ քահանայէ մլրտուածներունը։ Բայ այսմ եթէ մէկը վերահաս մահուան ճգնաժամէին հաւատաքով կ'փափաքի մլրտուիլ, կամ նորածին մամուլը յանկարծական կերպով կ'հիւանդանայ և մահամերձ ըլլալու նշաններ ցոյց կուտայ՝ այն ատեն եթէ քահանան հեռու է կամ քահանայ չկայ այն շրջանակին մէջ։ երախացին կրնայացն կամ հօրեղբայրն կրնայ մլրտել արևմամբ յանուն երրորդութեան, պայմանաւ որ երախացին ապաքինուամէն ետքը, և աղատուելուն՝ Մկրտութեան խորհուրդի աղօթքները կարուցուին, և Դրչամի խորհուրդը, որ լրումըն է մլրտութեան կատարուի։

Ինչպէս մլրտեալ անձնն, նոյնպէս մլրտող պաշտօնեակին կ'պահանջուի ջերմեւանդ հաւատաք։ «Նա թէեւ ոչ Հոգին Սուրբ մլրտիցի լնդ մլրտեալնն, ոչ մլրտութիւնն կատարեալ ասի, այլ լուացումն ջրոյ» (Ս. Եղիշէ. 344)։ Այդ է պատճառը՝ որ քահանայն պարտաւոր է անոուալ կատարել մլրտութիւնն և սովոր պատարագ մատուցանել սրբութեամբ։ «Եւ մի՛ ոք ի քահանայից յետ

(†) «Եւ սարկաւագունք մլրտութիւն մի՛ իշխանցէն առնել, ապա եթէ արասցեն՝ լուծեալ լիցին ի սարկաւագութենէ հանդերձ պատուհասիւ զի ոչ է սարկաւագն քահանայ, այլ պասաւոր քահանային» (Ս. Սահակ)։

հաց ուսելոյ իշխանցէ առնել մկրտութիւն առողջից մանկանց, բայց եթէ յերկիւղէ մահու, այլ նախ կատարեացէ զմկրտութեան գործ, յորմէ և մկրտեալն հաղորդեցուացէ» (Բնդհանր. 80—81): Ոչ միայն մկրտուողն, այլ և մկրտող պաշտօնեայն պարտաւոր է բարեպաշտութեան զգացումով և ջերմեանդ հաւաաքով զինուած մանել այն խորհրդակատարութեան մէջ, որուն պայմանաւորուած է մարդու ամրող աճումը, զարգացումը, յառաջադիմութիւնն ու լուսաւոր կեանքը:

Այսպիսի պայմանով կատարուած Մկրտութեան կարելի կրկնն անդամ կատարել: Կրկն մկրտութիւնը կ'նշանակէ ուրիշ երրորդութիւն մը դաւանիլ կամ ուրիշ Քրիստոս մը, փրկչական ուրիշ մահ մը, եւն. «Մի Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն» կ'ըսէ Պօղոս (Եփես. Դր 5): Այնպէս որ Հօր և Որդւոյ և Ս. Հոգւոյն ճշմարիտ անունով և առաքելական կարգով մկրտուածը կ'համարուի մկրտուած խրաքանչիւր քրիստոնէական և ճշմարիտ Առաքելական եկեղեցւոյ համար: «Քանզի անհնար է միանդամայն մկրտելոցն, որ ճաշակեցին յերկնաւոր պարզեւացն և հաղորդք եղին Հոգւոյն Սրբոյ, և զգեղեցիկ բանին Աստուծոյ ճաշակմն ճաշակեցին, զգօրութիւն հանդերձելոյ աշխարհին, և կործանեսցին միւսանգամ նորոգել յապաշխարութիւն և վերսախն ի խաչ հանել անձանց զՈրդին Աստուծոյ, և զարձեալ խայտառակել» կ'զրէ Պօղոս Առաքեալ: (Երբ. Զ. 4—6. Գաղ. Գ. 27):

## Ե. ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՆԻՒԹԸ

Մկրտութեան նիւրը. — Մկրտութեան նիւթն է բնական ջուրը. այսպէս կրնայ մկրտութեան նիւթ գործածուիլ գետին, լճին, աղբլիրին, ջրհորին, անձրեւին և ծովուն ջուրը:

Ենչպէս հրէականին մէջ, նոյնպէս ալ քրիստոնէական եկեղեցւոյ մէջ ջուրը ընդունուած է իրեւ սրբարար նիւթ մը: Հրէականին մէջ կային խորանի պաշտաման յարակից շատ մը լուացումներ. մարմնոյ լուացում կ'առանձիւէր՝ որպէս զի ընդունելի ըլլային. (Ել. 1. 20. Խ. 30—32. Ղետ. Ժ. 4. 4): Այս ջրոյ լուացումներ Քրիստոնէութեան անահետութեան մէջ նշանակ եղան «Վերսախն ծընանկելու»: Ն. Կտակարանի մէջ յայտնի վկայութիւններ կան մկրտութեան նիւթի ջուր ըլլալուն. զոր օրինակ ըստուած է. «Եթէ ոչ ոք ծնցի ի ջորյ և ի հոգւոյ . . .» — «Ահաւասիկ ջուր, զի՞նչ արգելու զիս ի մկրտելոյ». (Յովհ. Գ. 5. Գործք. Բ. 38, Ժ. 47, Երբ. Ժ. 22): Ս. Գրոյ մէջ ջուրէն դատ ուրիշ ոչինչ նշանակուած է իրո մկրտութեան նիւթ:

## ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Մկրտուրեան եղանակը. — Նոր կտակարանի մէջ չկայ ու և է հրահանոգ մկրտութեան եղանակին համար. և արդարեւ հարկ ալ չկար տալու այդպիսի հրահանոգ մը. վասն զի մկրտութեան համար դործածուած Յուն. թառէց բառը արդէն կ'նշանակէ ընկլիմում: Նոր կտակարանի մատենագիրք չէին կրնար բառին վրայ ամսափսի նշանակութիւններ յաւելու՝ որ ինքնին աւելորդ պիտի սեղուէն: Շատ սիսալ է այն գաղափարը՝ թէ թառէց (=Մկրտել) բայց ամբողջական ընկլմում նշանակելով հանդերձ նոր կտակարանի մէջ այդ իմաստով կիրարկուած չըլլայ: Քնիդմեղու հրամանը յայտնի է և որոշ:

Որպէս զի վստահ ըլլանք, թէ թառէց = մկրտուրիւն բառը միայն ընկլիմում կ'նշանակէ նոր կտակարանի մէջ՝ յառաջ բերենք և նկատողուաթեան առնենք նոր կտակարանի այն համարները, որոնց մէջ դործածուած է այս բառը:

Մարկոս Սւետարանիչ Յիսուսի մկրտութեան պատմութիւնը համառօտակի պատկերացնելու առջիւ կ'ըսէ, «Մկրտեցաւ ի Յովհաննէ ի Յորդանան» (Ա. 9): Այս խօսքը բառական է ցոյց տալու՝ թէ Յիսուս ամբողջ մարմնով ընկլիմեցաւ ի ջուր. վասն զի թառէց բայց դործածուած է իրեն վիրա-

բերող ուշից (ի) նախագրութեամբ. իսկ յաջորդ խօսքը (10 հմր.) «Եւ նոյն ժամուն ընդ վերանալ ի ջրոյն» անողղակի ապացոյց մըն է՝ թէ Յիսուս ընկղմեցաւ Յորդանանու մէջ. վասն զի «ջուրին դուրս եղնելց»ու համար ըստ բանի Սւետարանին՝ պէտք էր որ արդէն Յիսուս իր ամբողջ մարմնովը միմրձուած ըլլար անոր մէջ (\*):

Մարկոս Սւետարանիչ թառէց բառը կ'գործածէ սա հետեւեալ խօսքին մէջ եւս. «Հրեայք եթէ ոչ բոնալիր յուսանան զձեռս, հաց ոչ ուտեն... և ի հրապարակէ մտեալ՝ եթէ ոչ նախ մկրտիցին, ոչ ուտեն» (Ե. 3): Լուսնալ նշանակութեամբ գործածուած յունական բառն է սնիքոնտակ, որ կը գործածուի ձեռաց և տոից լուացման համար, իսկ երկրորդին մէջ թառէցաւուած, կ'նշանակէ միայն ընկլիմել. Այս համարէն կ'նասկնամնք՝ թէ Հրեայք մնեծ խնամք կ'ասնէին յառաջ քան զձաշն աղէկ մը ձեռքերնին լուալու և ասկից առաւել զարմանաւմն կ'ընէին, այն է՝ երբ չուկայէն կուզային, վախնալով որ անմաքուր անձի մը կամ իրի մը դպած չըլլան, հաց չէին ուտեկը մինչեւ որ ջուրին մէջ ամբողջ մարմնով չլուացուէին: Մարկոս Սւետարանիչ ապա կ'խօսի այլ և այլ կարասեաց լուացումերու (=Յն. թառէց = Հայ. մկրտուրիւն) վրայ. «Մկրտուրիւն բաժակաց և ստումանաց և պղնձեաց

(\*) Հմուտ աստուածաբաններ կ'ընդունին թէ «Յորդանանու մէջ կատարուած մկրտութիւնները ցերեկ ատեն կ'կատարուէին ամբողջ մարմնի ընկղմամբ» :

**և մահճաց»:** Մեկնարասններէն ումանք կ'ուղին այս տեղ թառնչօ բառը ո՞չ թէ լնկղմում նշանակութեամբ առնել, այլ հեղում կամ սրակում. վասն զի կ'ըսեն «Խնդրոյն բնութենէն անկարգիլի է կարծիկ՝ թէ անկողիններն ալ ջրոյն մէջ կ'ընկղմէին սմբողջովին»։ Նորագոյն հեղինակի մը պատմուիան վկայութիւնն այս մասին՝ հարկ կ'համարինք մէջ բերմէ համոզուելու համար թէ սմբողջական ջուրին մէջ ընկղմումով կ'կատարուէր մաքրութիւնը։ Մայմոնիդէն՝ Ժ.Բ.րդ դարու ականաւոր հրեայ բարբին, որ մեծ խնամքով հաւաքեց իր ազգին գլխաւոր օքէնքները, սա դիտողութիւնը, կ'ընէ. «Առ հասարակ երբ օրէնքին մէջ մարմնի կամ զգեսաներու լուացումը յիշուած է, ուրիշ բան չնշանակիր, բայց եթէ միրճել ամբողջ մարմինը տաւազնին մէջ. վասըն զի եթէ մէկը ինքզինք բոլորովին միրճէ, բայց ճկոյթ մատը դուրս մնայ՝ տակաւին իր անմաքրութեան մէջ է. . . . Հրեայք բոլոր սմնաքուր անօթները կ'միրճեն. բոլոր այսպիսի անօթներ պէտք է ընկղմել ջուրի մէջ՝ գործածուելէ տուած. . . . Ովոր հեթանոսներէ անօթ մը գնէ տօնի առթիւ գործածելու համար, թէ ձուլեալ անօթ ըլլայ, թէ՝ ասպակելէն բաժակ մը, կ'միէ զանոնք աւազանի ջուրին մէջ և ապա անոնց մէջէն կուտէ կամ կը խմէ. . . . Սնկողին մը, որ բոլորովին պիղծ է, եթէ ի ջուր միրճուի՝ մաքուր է. եւն.»։

— Գործք Առաքելոցի մէջ կ'կարդանք՝ որ Եթովպացի ներքինին մկրտութիւնը տեղի ունեցաւ

անապատ տեղ մը, որ ինչպէս ոմանք կ'կարծեն, չէր կարելի խոր գետ մը գանել՝ որպէս զի ներքիւնին լնիլիմամբ մկրտուէր. բայց պէտք չէ անապատ (քղուօչ) բառէն հետեւյնել այդպիսի բան մը. վասն զի նոր կտուկարանի մէջ «Անապատ» բառը չնշանակիր՝ չոր, անբերի տեղ, որ չկայ ջուր կամ բուսեղէն։ Հերոնիմոս և այլք կ'վկայեն՝ թէ «Բեթսուրի մէջ աղբիւր մը կայ յորդառատ, որ կ'բիսի լերան ստորոտէն և կ'ընթանայ արագավլէժ», և կ'յաւելու՝ թէ «Գործք Առաքելոցի մէջ պատմուած կանգակայ թագուհոյն ներքինին ասոր մէջ մկրտուած է»։ այլ հաւասարի վկայութիւններէ կ'աւեսնուի թէ հոն կար նաեւ բազում աղբիւրներ և զիներ։

Քանի որ անապատին մէջ բաւական խոր գետակներ կամ լիճեր կային, մկրտութիւնն ալ ընկըզմամբ կրնար կատարուէր։ Եթէ մկրտութիւնը հեղմամբ կամ սրակմամբ կատարուեցաւ, պէտք չէր մնար, որ կառքէն վար իջնային և ջուրը մանէին։ Եթէ Փիլիպպոսի խօսքը «Զի՞նչ արգելու զիս ի միրտելոյ»՝ կը նշանակէ «Զի՞նչ արգելու զիս ի հեղոյ», այն ատեն բոլորովին ծիծաղիլի պիտի ըլլար այս խօսքը։

— Պօլոս Առաքեալ իր թղթոց մէջ (Հոռլմ. Ե. 4. Կող. Բ. 12) սս հետեւեալ խօսքերը կ'ընէ, որոնք բացայաց ցոյց կուտան մկրտութեան եղանակն ալ. — «Թաղեցայ լնայ նմին մկրտութեամբ ի ման», «Թաղեցայ լնայ նմին ի մկրտութեան»։

Գրեթէ բոլոր մեկնիչներն այս համարներուն

վրայ իրենց սուտած մեկնութեանց մէջ կ'ընդունին՝ թէ մկրտութեան եղանակը բացորոշ կ'երեւի։ Մեծանուն մեկնարան մը կ'ըսէ։ «Այս համարին մէջ ծագօրու բառին նշանակութիւնը անտարակոյս ընկըլիմել է, և այս բացատրութեան բովանդակ զօրութիւնը և գեղեցկութիւնը ջուրին մէջ ընկդմելուն և ջուրէն յառնելու գործողութեան բուն իսկ ակնարկութեան մէջ կ'կայանայ»։

Պօղոս Առաքեալին սա խօսքերն եւս (Եփես. Ե. Տես. Գ. 5) «Զի՞նա սրբեացէ սրբութեամբ աւագանին», «Ապրեցոյց զմեզ ի ձեւն աւագանին միւսանգամ ծննդեանն», բացայատ ապացոյց հն մկրտութեան ընկդմամբ լինելուն։ Եւ արդարեւ եթէ մկրտութիւնը սրբմամբ կամ հեղմամբ կատարուէր՝ ի՞նչ հարկ կար «Աւագան» մը երեւակայելու։

Ս. Գրքէն գտար՝ այլ եւս կան հնագրյն վկայութիւններ մկրտութեան ընկդմամբ ըլլալու մասսն։ այդ վկայութեանց առաջինն է «Վարդապետութիւն Երկոտասան Առաքելոց» (\*) անուն գիրքը։ հեղինակը Գրքին է. Գլխուն մէջ սա պատուէրը կուտայ մկրտութեան եղանակին համար։

(\*) Առաքելական հարց ամէնահին զրուածքն է այս գիրքը, որ կ'կըսուի նաև առանձինն յունական բարբառով Didache (=Տիոտափի)։ Գործն իր ամրոցութեան մէջ աղնափսի մի նկարագիր ցոյց կուտայ, յորում կարելի չէ՝ ուրանալ բարձրագոյն հնութեան մը զրոշմը։ Հաւանաբար զրուած է 80—90 տարիներու մէջ։ Այս գրքոյին առաջին հրատարակութիւնը Պոլսոյ մէջ եղած է 1883 ին Philothée Bryenniusի ձեռորդ։

«1. Եւ յաղակս մկրտութեան՝ այսպէս մկրտեցէք։

«2. Զամինայն զայս պատուիրեալ՝ մկրտեցէք յանուն Հօր և Որդւոյ և Սրբոյ Հոգւոյն ի ջուր կինդամնի։

«3. Այլ եթէ ոչ իցէ ջուր կենդանի՝ յայլ ջուր մկրտեսչիր, և եթէ ոչ կարես ի ցուրտ՝ ի ջերմի։

«4. Եւ եթէ երկաքանչիւրն ոչ իցէ՝ հեղցիս ի գլուխն երիցս ջուր յանուն Հօր և Որդւոյ և Սրբոյ հոգւոյն։»

Յայտնի կ'տեմնուի թէ նախնի քրիստոնեայք մկրտութիւնը ընկդմում կ'հասկնային։ 2 և 3 համարները ընկդմելու հրամաններ են. եթէ ոչ 4 համարը բոլորովին աւելորդ և անիմաստ կ'ըլլայ։ Համար 3 ին մէջ յայտնապէս հիւանդաց համար եղած սա կարգագրութենէն։ «Եթէ ոչ կարես ի ցուրտ՝ ի ջերմի», կ'հասկցուի թէ նախնի քրիստոնեայք ընկդմումը ԱՆՀԻՄԱ.ԺԵՇՏ կը համարէին մկրտութեան, այնպէս որ հիւանդներն անգամ պէտք ունէին ընկդմելու։ Այսպէս ըլլալն մինչեւ իսկ կ'հասկցուի 4 համարէն, ուր թէպէտ խորհուրդ տրուած է ջուր թափել գլխուն վրայ, երե ջցնուի ոչ վագուն ցուր եւ ոչ կայուն ցուր ընկդմելու չափ բաւական։

Հնագոյն մկրտութեան պատկերները եւս մկրտութեան ընկդմամբ ըլլալու մասին կ'վկայեն։ Փրկչի մկրտութեան հսագոյն պատկերներն ընկըլման ձեւով կ'ներկայեն, այսինքն՝ Յորդանան գե-

տին մէջ Յիսուսի մինչեւ ուսերուն կ'համնին ջուրերը։ Մինչեւ իսկ գտնուած պատկերներէն ի լոյս եկած է սա իրողութիւնը՝ թէ նախնի հաւածեալ Քրիստոնեայք մկրտութեան խորհուրդը կ'կատարէին գետնադամբաններու մէջ ջուրի ընկղմումով։ Պէտք է ըսել՝ թէ Յիսուսի մկրտութիւնը հեղմամբ ներկայացնող ևորագյն պատկերները բացարձակապէս համաձայն չեն քրիստոնէական եկեղեցւոյ նախնական սովորութեանը։

Հնագոյն աւազաններ եւս գտնուած են ի Պաղեստին և հռովմէական և յունական նախնական եկեղեցիներու մեծ մասին աւերակաց մէջէն, ուրո՞ք կ'գործածուէին յոյժ կանխագոյն ժամանակաց մէջ՝ թէ՛ մանուկ և թէ՛ չափահաս անձեր ընկղմամբ մկրտելու համար, որք բաւական մեծութիւն ունին։ Սմիթ իր Ս. Գրոց Բառարանին մէջ կ'ըսէ՝ թէ յունական եկեղեցւոյ և վանքերու աւերակներու մէջէն գտած է մկրտարաններ միակտուր կրտքարէ փորուած, խաչաձեւ երկու երեք ոտք խորութեամբ։ Այս աւազաններն ալ ուրիշ բան չեն ապացուցաներ, բայց եթէ մկրտութեան ընկղմամբ ըլլալու սովորութիւնը։

Ժողովոց կանոններն ալ մեծագոյն մասամբ զայս կ'հաստատեն։ Գրդ գարուն Նեօկեարիոյ (Նեքսար) Ժողովը իր ԺԲՐԴ կանոնովը արգիլեց և դատապարտեց այնպիսիները, որմաք հեղմամբ կամ սրսկմամբ կ'կատարէին մկրտութիւնը։

Զրդ գարուն (551 ին) Դըմայ Ժողովը իր ԺԵՐԴ

կանոնովը նոյնը կ'ազդարարէ «... զի բաւականարար ծածկեսցէ ջուրն զհասակ մանկանցն որք մկրտեսցինն»։

Նիկիական Բրդ Ժողովը իր Բ. կանոնովը կը պատուիրէ նոյնը. «Մկրտութեան ըստ բաւականին պարտ է արկանել զջուրն ընկղմել զհասակ մանկան»։

Հռովմէական Եկեղեցին մկրտութիւնը ոչ թէ ընկղմամբ կ'կատարէ, այլ սրսկմամբ, ինչպէս կ'ընէին երրեմն Քրիստոնեայք երբ հիւմսդ ըլլար մկրտելին։ Հռովմէական եկեղեցին ԺԳՐԴ գարուն մացուց այդպիսի օտար սովորութիւն մը ինչպէս կ'վկայէ նոյն իսկ Թովմաս Ագուինացին։

## ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Մկրտութեան պատմութեան լրացուցիչ հանգամանք մը տուած ըլլալու համար անհրաժեշտ կ'սկատենք կցել Քրիստոնէական Եկեղեցւոյ Ս. Ժողովոց մկրտութեան մասին որոշած կանոններէն մի քանին՝ որնոք աւելի լոյս պիտի սփուեն մութ միացած կէտերու վրայ։

1. «Եպիսկոպոս կամ Երեց՝ երե զաշմարիս մը կրտսուին մկրտեալն մկրտեսցէ, կամ զպղծեալն յանհաւատից երե ոչ մրտեսցէ լուծցի. իբրեւ ո՛ք Ժաղը առնեկ զիազ եւ զիսի Տեառն եւ ոչ

իսկու ինչ դեկ ընդ սուրբ եւ ընդ սուս յահանայութեան :

(ԽԵ. ԿԱՆՈՆ Ս. ԱՌԱՔԵԼՈՅ)

Թարգմ. «Երե Եպիսկոպոսը կամ Երեցը ճշմարիս մկրտութիւն ունեցողին վրայ նորկէ Մկրտութեան Խորհուրդը կկատարէ, կամ հերետիկոսներէն մկրտուողը չմրտէր, կարգադիք բող ըլլայ իրեւ Քրիստոսի Խազը եւ մահը ծաղրող մեկը, եւ ուղղափառ յահանային ու հերետիկոս յահանային մեջ տարբերութիւն չդնող» :

256 Թուխն Ս. Գրիգոր Եկեղեցիներուն մէջ մկրտութեան խնդիր մը ծագեցաւ որ բուռն վէճի փոխուեցաւ. կրկնակնունքի խնդիրն էր որ սասակցաւ մասնաւորապէս Ս. Կիպրանոսի և Հռովմայ Ստեփանոս Եպիսկոպոսի միջեւ. վէճը վերջացնելու համար որոշուեցաւ որ ուղղափառ քահանայի մկրտութիւնն ընդունելի նկատուի, խել սուտ քահանային մկրտութիւնը անվաւեր. ուստի կրկն մկրտութեան կարօտ : Ս. Կիպրիանոս պատ մասին պնդեց Ս. Գրիգոր Եպիսկոպոսներուն հետ միացած, խել Ստեփանոս Հռովմի պապը դարձեալ Կ'անդէր որ պէտք չէ մկրտակ անդամ մը մկրտածը սուտ քահանայէն, այլ միայն ձեռք դնել ամոր վրայ : Կիպրիանոսի ի նպաստ կանոն մըն է «Ս. Առաքելոց կանոնք» անուամբ հասած կանոններէն վերոյիշատակեալը :

\* \* \*

2. «Երե Եպիսկոպոս ով կամ Երեց ըստ հրամանի Տեառն ոչ մկրտեցէ «ի Հայր եւ յՈրդի եւ ի Ս. Հոգին», այլ երիս Անսկիզբն հորիւնս (= անօշու =) կամ յերիս Որդիս կամ յերիս Միկրայիշ՝ բացի» :

(ԽԵ. ԿԱՆՈՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ  
ԻԶԵՐՆ ԿՂԵՄԱՅ)

Թարգմ. «Երե Եպիսկոպոսը կամ Երեցը չմկրտէր Տիրոց հաստատած կարգով «Հօր եւ Որդոյ եւ Հոգուն Սրբոյ», այլ երեք Անսկիզբն, երեք Որդին, երեք Միկրայիշն անունով, կարգադիք բող ըլլայ :

Քրիստոնէական Եկեղեցւոյ առաջին դարերուն մէջ կային Սաբէլեան կոչուած հերետիկոսներ որոնք չէին մկրտէր ուղղափառ Եկեղեցւոյ դաւանութեամբ, այլ բոլորովին տարբեր ձեւով, երեք Հօր, երեք Որդւոյ, երեք Հոգւայն Սրբոյ անունով, վասըն զի մի գէմքի մէջ երեք անձնաւորութիւններ կ'միացնէին, ընդունելով որ մէկ անձնաւորութեան մէջ երեք անուանումներ կան :

\* \* \*

3. Երե Եպիսկոպոս ով կամ Երեց ոչ երիս մկրտութիւն միոյ սրբութեան (անուս = ընծայումն) այլ մի մկրտութիւն տուեալ ի մահն Տեառն, լուծցի. յանզի ոչ ասաց Տիրն մեր «ի մահ իմ մկրտեցէ», այլ մկրտեցէ Յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգուն Սրբոյ» :

(Խ. ԿԱՆՈՆ ԱՌԱՔԵԼՈՅ)

Թարգմ. «Եպիփակոպոսը կամ երեցը երե եռակի շնկղմումով յմլրտեր այլ միայն մի շնկղմումով՝ որ Քրիստոսի մահուան օրենքն է, բող կարգաղջ ըդ բայ. որովհետեւ Տերն մեր ըստ է. «Մլրտեցիք յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգուոյն Սրբոյ» եւ ոչ ի մասն իմ մլրտեցիք» :

Եւնութիունան անունով հերետիկուներ կային որոնք զանազան վերացական դասողութիւններով կ'մերժէին երբակի ընկղմումը : Եւնումիս Գաղատացի էր. Կիղիկի Եպիփակոս Արքոսը գերազանցեց. կ'ըսէր թէ Որդին փոփոխական է և ծառայող և Հօր Աստուծոյ չնմանիր ամէն յատկութիւններով : Անոնք կ'մլրտէին, գլխիվայր ոսմերը վեր դարձնելով և մլրտութիւնը մէկ ընկղմամբ կ'կատարէին :

\* \* \*

4. Վասի յի կանանց՝ արժան է մլրտել յորժամ եւ կամիցին, զի ոչ յայսպիսի ինչ հաւասարեալ ի ծնողն ընդ ծննդեանն, զի կողմն իւրաքանչյուր զյօնարութիւն իւրեանց (ի մլրտութիւն) խոսովանութիւն ցուցցին :

(Զ. ԿԱՆՈՆ ՇՈՒԿԵՍԱՐԻՒՅՑ)

Թարգմ. Յդի կինը երե չէ մլրտուած ուզած ատելը կրնայ մլրտուիլ. երբեք կապ չկայ ծնողի եւ ծնանելիին մէջ . Ա. Խորհուրդով արուելոր համար անհաւածեց է ամէն մի անհասի ցերտեանդ յօնարութիւնը :

Դրդ Գարու մէջ ըստոներ եղան որ յզի կինը չպիտի մլրտուի որովհետեւ մլրտութիւնը կ'անցնի

և չծնած երախտային . իսկ այլք կ'պնդէին թէ ծնածը չպիտի մլրտուի . որովհետեւ արգանդի մէջ եղած ժամանակ մօրը մլրտուելով մանուկն ալ մլրտուած է: Նիովիսարիոյ ժողովը իր Զ. կամունով կ'որոշէ որ Եկեղեցւոյ անդամ եղողը պիտի խորհուրդները ընդունի ինքը անձամբ և ոչ ուրիշ միջոցաւ . և թէ երբեք մլրտութիւնը չկնար կապ ունենալ ծնանվիքին ալ՝ երբ ծնողը մլրտի :

Հոռվմէական Եկեղեցին ցաւալի է որ գեռայսպիսի սովորութիւն մը ունի ինչպէս մօտէն անշեկացած եմ և կանուաննեն «ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՅԱՐԴԱՆԴԻ» երբ կասկածելի է որ մեռնի ծնանելիք մանուկը որովաճին մէջ :

\* \* \*

5. «Լուսի յուր ծանրազոյ հասեալ ի վերայ երե բանանայի ի տեղիս տեղիս ինքնեանի մլրտութիւն յառնեն, (միայն) բայց յուր ինն օրնենեն եւ տան ցմանկալարդն, հրամայեալ նոցին իսկ ի նոցին տունս մլրտել զմանելունս իւրեանց, վասն որոյ պատուհասեցան աներեւոյք տանչանօֆ, եւ այժմ թէ զցի ով արարեալ ի նմին վնասու, ի բաց որոշեալ վիցի յամենայն տանը իւրով ի բանանայական ժառանգութենեն ամենեւին» :

(Թ. ԿԱՆՈՆ ԴՈՒԻՆԻ Բ. ԺՈՂՈՎՈՅՆ)

Թարգմ. «Մի բանի տեղեր բանանաներ կ'ծույնային Մլրտութիւն ընել եւ ասոր համար ցուրը

միայն կ'օրինեկին եւ կուտային կանանց որ իրենց տուներուն մէջ նոյն օրինուած ջուրով մկրտութիւնն կատարեին. այդ ընողիները անեւենոյք տանջանքներով պատճուեցան, իսկ այս կանոնին յետոյ ընողները պիտի մերժուին եկեղեցին եւ իրենց բոլոր տունով բահանայական ժառանգութենուն պիտի նեռացնի»:

\* \* \*

6. «Մկրտութիւն առնել երկխողածութեամբ. եւ կանայն ի ժամ մկրտութեան մերձ առ բահանայ մի իշխացեն կազ. որպէս սովորեցան ունանի առնել յանդզնաբար եւ մկրտել ընդ նոս, այլ ի տեղուց իւրեանց աղօրեսցին»:

(ԺԶ. ԿԱՆՈՆ Ս. ՍՍՀԱԿԱՅ)

Թարգմ. «Մկրտութիւնը պէտք երկխողածութեամբ կատարել, կանայ Մկրտութեան առնեն յնաևարձակին օգնել բահանային, այլ երբան կենան իրենց աղօրին տեղը»:

«Կանայք» ըսկելով կ'հասկցուի «Սարկաւագուհիները», որոնք իրաւունք չունեին մկրտիչ քահանային օգնելու,

\* \* \*

7. «Եւ սարկաւագի մկրտութիւն մի իշխացեն առնել, ապա թէ արացեն, լուծեալ լիցին ի սարկաւագութենուն հանդերձ պատուհանի՝ զի ոչ ե սարկաւագի բահանայ այլ սպասաւոր բահանային:

(ԺԷ. ԿԱՆՈՆ Ս. ՍՍՀԱԿԱՅ)

Թարգմ. «Սարկաւագը երե Մկրտութիւն ընկ, սարկաւագութենուն պիտի գրկուի, որովհետեւ այդ բահանային պաշօնն է»:

\* \* \*

8. «Կարգեցին առաքեալին եւ եղին հաստատութեամբ երե խօսեցա Աստուած ընկ Աքրահանու, եւ ասէ. բյիսեսցի որորեայ մանուկ ձեր, եւ այն եղիցի նշանակ ուխտին յախենական ընկ իս եւ ընդ ձեզ. Դիներ նոյն ույս եւ ընդ Մովսիսի հրաման առեալ առարյին մշական զրապահին սրակնակ ջուր զժողովրդեամբն որ զուցակեր զելքութիւն ներանուաց: Զի ի ձեռն բահանայութեան կարգի մանուկ որորեայ մկրտեցի եւ եղիցի բրիսուազգեաց եւ վիայք որի ոչ ունին զելքութիւն յրոյն, արեամբ իւրոց փրկեցին»:

(ԺԳ. ԵՒ ԺԴ. ԿԱՆՈՆ Ս. ԱՌԱՔԵԼԱԿԱՅ)

«Ինչպէս Աքրահանմ, Մովսիս ուր օրուան մանուկը կ'բյիսեսցին Աստուծոյ հետ դրած ույսը կատարելու համար, այնպէս աղ նորածին ուր օրուան երախան մկրտութեամբ սուրբ աւազանին շնորհը պիտի ստանայ եւ դառնայ Քրիստոսազգեաս: Զմկրտուած նահանակները իւրեանց արեամբ կ'փրկուին:

\* \* \*

9. «Իսկ բահանային զրապահին զի զինունին նօրութեամբ արացեն յեկեղեցիս եւ հաղորդեացին. բայց թէ մահու երկիւդ իցէ երախային, յորժամ եւ իցէ արացի առանց դրամի»:

(Դ. ԿԱՆՈՆ ՍՍՈՅ ԺՈՂՈՎՈՅՆ(\*) 1204 բուհն)

(\*) Տե՛ս Կիլակոս պատմիչ:

Թարգմ. «Քահանաները պատկր եւ կնունքը անօրի (յիշրած) պէս է կատարեն Եկեղեցւոյ մէջ . բայց երկ մահուան վասնզի մէջ զժուի երախան , բահանան կրնայ մէրտել կուշ զբայ կամ չըդայ , սակայն առանց դրամի» :

Պատկր և մկրտութեան ժամանակ կանոնս կը պահանջէ որ քահանան ըլլայ ծոմ որովհետեւ երկուքն ալ խորհուրդ են և պէտք է երկիւղածութեամբ կատարել . մանաւանդ որ հաղորդութիւն ալ պիտի տայ այն օր . այդ պատճառու կանոնս կը պահանջէ քահանանայներէն որ ամենայն զգաստութեամբ և սրբութեամբ կատարեն իրենց պաշտօնը : Կերեւի թէ ի հնումն ինչպէս և այժմ տեղ տեղ , երկու խորհուրդն ալ կանուխ առաւօտուն կ'կատարէին . մանուան վասնզի պարագան թոյլ կուտայ որ և իցէ ժամանակի մէջ մկրտել . միայն առանց դրամի . թէ ինչո՞ւ , անորոշ կ'մնայ . արդեօք անոր համար որ հաց կերած բերնով Մկրտութիւն կ'կատարէ :

(Բաղդ . ԷՆԴՀԱՆՐ . 80-81):

\* \* \*

10. «Մկրտութիւնս ո՛ֆ ծուզութեամբ մի իշխեցէ առնել որպէս շնուր , այլ երկիրդի եւ զգուշութեամբ , բուրուսով եւ ճրազով եւ առազաւեալ վարագուրով , որպէս վայել է յուսառուրութեամբ Մրոյ Առազանին եւ Առազան կանքնեցի յեկեղեցւոցն կամ ի տակ պաշտաման . թէ բարեկի իցէ թէ զինչ եւ

իցէ երկիւղածութեամբ արժանի եւ բաւականութեամբ զործոյն յուսառուրութեան , զայնութեամբ եւ խորութեամբ , զի բաւականաբար ծածկեցէ ջուռն զիասակ մանկանցն որք մէրտեցինն , եւ ի տունս շինականացն բահանայի մէրտուրիւն մի իշխեցէն առնել . բայց վասն երկիրդի մահու թէ վասնզ ինչ իցէ» :

(Ժ. ԿԱՆՈՆ ԴՈՒԻՆԻ Բ. ԺՈՂՈՎԸՆՅԱ)

«Մկրտութիւնը պէս է կատարուի բուրվառով , ճրազներով եւ վարագուրով . առազանը Եկեղեցւոյ մէջ կամ պաշտամունիքի տակ մէջ . զիւղացիներու տակ մէջ բահանայի մէրտուրիւն չնամարձակին կատարել բացի մահուան վասնզի դեպքեն :

\* \* \*

11. «Ոչ է պարտ զաւազանն յայլ իմերէ նիւրոյ պատասէլ , եւ կամ ուրանօր եւ կանեսցի , այլ առազան բարեկին հաստատել ի նորին իսկ յեկեղեցւոցն , եւ կամ յաներին մերձ յեկեղեցին ի մէրտառունն :

(Ժ. ԿԱՆՈՆ ԴՈՒԻՆԻ Ե. ԺՈՂՈՎԸՆՅԱ)

Թարգմ. «Մկրտութեան առազանը պիտի զբայ կամ Եկեղեցւոյ մէջ եւ կամ Եկեղեցւոյ կից մէրտառանը եւ բարեկ շինուած պէս է զբայ» :

\* \* \*

12. «Տեսանեմի՛ ի տեղիս տեղիս անարգեալ զուրբ առազանն մէրտութեան ի զիւս համարեալ ի սգէս եւ անելիս բահանայից . եւ զջուր առազանին յուացման հանեն արտախ հեղուն ի կոխումն եւ յապականութիւն ,

յայսմնեկ մի իշխեցին զնոյն անպատճին առնել  
սուրբ աւազանին, այլ ընել այլ սրբութիւնն պատուի  
կազին որպէս զեղանե եւ զիաչ վերարկուօֆ ծած-  
կեցին եւ խնձրակութեամբ պատուեցին եւ զջուրն  
անդին ի նմին աւազանին կորուցին եւ բահանայ որ  
անցանէ լոս այս հրաման շուժցի» :

(Ը. ԿԱՆՈՆ ՊԱՐՏԱԿԻ ՃՈՂՈՎՈՅՆ)

Թարգմ. «Կ'տեսմեկի տեղ տեղ որ մկրտութեան Ս.  
Աւազանին չուրը մկրտութեան արարողութեան յետոյ  
տիկ եւ անմիտ բահանաներ դուրս կ'բային որ են-  
քակայ կ'ըլլայ կոխուուելու եւ ապականութեան խո-  
նուելու . ասից վերջը բող ճնամարձակին աւազա-  
նին մկրտութեան չուրը անպատճին ենթարկել . այլ  
միւս արարողութիւններն պատուով յարգեն ինչպէս  
սեղանը, խաչը վերարկուով կ'ծածկեն եւ խնձրակու-  
թեամբ կ'պատռեն, այնպէս այ աւազանին չուրը այն-  
պէս մը կորսնեն որ ոչ կոխուի եւ ոչ ապականուի .  
ասուր հակոսակ զործող բահանայն պիտի կարգաղյօ-  
դըլլայ» :

\* \* \*

13. «Զառի ենթանուաց եկեաշի եւ մկրտակն եւ  
կամ ի խառնակ վարուց, ոչ յրաւացի եւ վաղլա-  
ղակի ընձեռել յեպիսկոպոսութիւնն, բանզի անիրառ և  
զոր չեին փորձեցուցեալ, եւ այսց լինել վարդապէտ,  
բայց երե ուր յասուածային շնորհացն եղիցի»:

Թարգմ. «Հերանուութեան նոր դրամածն եւ  
կամ յանցաւոր վարկը բողածն յրաւացի չէ յս-  
կոյն եպիսկոպոս ձեռնադրել . որովհետեւ անարդարացի

և անկորա մարդը ուսուցիչ լինելը, միայն քի Աստուա-  
ծային շնորհիով հնարաւոր կ'ըլլայ ատիկա» :

(ՀԳ. ԿԱՆՈՆ Ս. ԱՌԱՔԵԼՈՅ Ի ՁԵՌՈՆ ԿՂԵՄԱՅ)

Նիկիոյ Տիեզերական Ժողովն ալ իր Բրդ կա-  
նոնավը և Լաւոդիկէի Ժողովը իր Գրդ կանոնավը կար-  
գիւննոր մկրտուածները հոգեւորական պաշտօնի մէջ  
մացնելէ . Առաքեալն ալ կը յանձնարարէ «Մի մա-  
տաղատունկ (= նոր մկրտուած) . զի մի հպարտացեալ  
ի գատաստան սստանայի անկանիցի» (Տիմ. Ա. Գ. 6) : Բացառութիւնը կ'թողլարէ երբ ընտրելին  
սստուածային չնորհօք լի անձ մը կ'ներկայացնէ .  
օրինակ Ս. Ամբրոսիոս Միւնին Արքեպիսկոպոսական  
աթոռին արժանի նկատուեցաւ երբ գետ չէր մկրտ-  
ուած և եկեղեցւոց անդամ չէր :

\* \* \*

14. «Մերժան է ոյժ մկրտին նախ զմաւատն ուսա-  
նել եւ յաւագ հինգշաբարուն օր նաևս տաղ եպիսկո-  
պոսաց կամ բահանայից» :

(ԽԳ. ԿԱՆՈՆ ԼԱԽՈՂԻԿԵԻ)

Թարգմ. «Մկրտուողները նախ պիտի որ հաւա-  
սոյ դրամածութիւնը սորված լինած որպէսի աւազ  
հինգշաբի օրն այ եպիսկոպոսին կամ բահանային  
կարենան պատասխան տաղ»:

(Բացարք. մասին տե՛ս Էջ. 27)

\* \* \*

15. «Զե արման յես երկուց շաբարից աղ ու հացիցն ի մկրտութիւն զոյ շնորհնել առանց ուսուցանելոյ»:

(ԽԵ. ԿԱՆՈՆ ԼԱՏՈԴԻԿԵՒ)

Թարգմ. «Քառասնորդական պահի առջի երկու շաբարներէն եթք պէտք չկ մկրտութիւն կատարէ»:

Այս կանոնս կ'վերաբերի այն չափահամներուն որոնք հին սովորութեան համեմատ Զատկի կամ Պեհունեկոստէի առջի օրը կ'մկրտուէին. ով որ մեծ պահքի սկիզբէն կամ առջի երկու շաբաթուան մէջ չչայտնէ իւր փափաքը մկրտութեան մասին և մը կըրտութեան չկաստրաստուի, այնպիսի անձին համար կանոնը չթողլատրեր այդ քառասնորդական պահքին մկրտուիլ, այլ կ'մնայ մընչեւ որ ջերմեռանդութեամբ կ'պատրաստուի աւաղամով մկրտուելու:

\* \*

16. «Արման և ո՞յ ի հիւանդութեան շնիկալա զմկրտութիւն, յորման առնիցն ուսանել զի զիսացն թէ յորում շնորհաց եւ պատուի եղեն արմանի»:

(ԽԴ. ԿԱՆՈՆ ԼԱՏԻԿԵՐԻ)

Թարգ. Հիւանդութեան մէջ մկրտուածը, առողջանաշին յեսոյ պէտք է հաւատոյ ուսմունքը սորվի զիսնարու համար թէ ինչ շնորհաց եւ ինչ պատուի արմանացաւ»:

Հիւանդութեան պարագային մկրտութիւնը ընկըզմամբ չէր կատարուեր, այլ սրոկմամբ կամ հեղմամբ (capsimus clinicoruns).

\* \*


17. «Որ շնոյ երկուս ամեռանուրինս խառնակցաւ յես մկրտութեամ, կամ հարճ սասցաւ, ոչ կարէ դինել եպիսկոպոս կամ երեց, կամ աստիւագ, կամ բնաւ իսկ ի բահանայական կարգի»:

(ՃԵ. ԿԱՆՈՆ Ս. ԱՌԱՔԵԼՈՅ Ի ՁԵՐՆ ԿՂԵՄԱՅ)

Թարգմ. «Ով որ մկրտութեանն յեսոյ երկու անգամ պակրով կապուած շղայ, կամ հարճ (= պալառն) ունենայ, նաև չէ կարող եպիսկոպոս, կամ երեց, կամ աստիւագ շղալ եւ կամ բահանայական կարգի անդամակցից»:

Մկրտութիւնը անհաւատի կրկնակի ամուսնութիւնը կ'սրբէ: Իսկ մկրտութեանն յետոյ կրկնակի ամուսնացողը չկրնար հեղեղեցական ըլլալ: Նոյն բանը կ'ըսէ Ս. Բարսեղ (կ. 20): — «Սարկուագ» բառը պակաս է յունարէնի մէջ, սակայն լատինականին մէջ կայ:





## ՄԱՍՆ Գ.

### ՔՐԻՍՈՆԵԱԿԱՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ այն սրբարար խորհուրդն է, որ

- Ա. Հոգեւորապէս զմեզ վերստին կը ծնանի.
- Բ. Ուղեգիր կ'ընէ Ասուծոյ.
- Գ. Կ'արքէ մեր մեղմերը.
- Դ. Կ'անդամակցէ Եկեղեցւոյ.
- Ե. Կ'միացնէ Քրիստոսի.
- Զ. Ա. Հոգւոյն շնորհները կ'զեղու.
- Է. Կ'փրկէ զմեզ.

## Ա. ՀՈԳԵՒՈՐԱՊԷՍ ՎԵՐՍԻՆ Կ'ԾՆԱՆԻ

Հոգեւորապէս զմեզ վերսին կ'ծնանի. — Խոքն Քրիստոս ըստ «Եթէ ոք ոչ ծնցի վերստին» (\*) (շեղութիւն առաջաւ) ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ»: Բացայաց խօսքով. «Եթէ ոք ծնցի ի ջրոյ և ի հոգւոյ ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ» (Յովէ. Գ. 3, 5): Երբ վերստին ծննդեամբ, այսինքն՝ Մկրտութեամբ Ս. Աւազանին, մարդկային հոգին նորոգ կ'ծնանի՝ իր մարմնաւոր բնութիւնը բոլորովին չմեռնիր, այլ տակաւին կ'ասպիր. այս երկու ներհակութիւնները միմեանց դէմ միշտ կ'մաքառին մարդու ներսիդին (Հովլմ. է. 23).

(\*) "Առօֆեն(վերստին) բառը, որ ուրիշ երեք համարներու մէջ ալ կ'զործածէ Յովհաննէս Աւետարանիչ (Գ. 31, Թ. 11, 13) տեղական իմաստ ունին. և կ'նշանակեն ի վերուս ասինքն երկինքն: Այդ համարները կրնան բազատուիլ «յԱստուծոյ ծրանիլ» բացարութեամբ զործածուած համարներուն հետ. (Յովի. Ա. 43, Ա. Յովի. Բ. 29 Գ. ելն): Մեկնարաններէն ոմանք մեր վերջիշեալ համարին (Գ. 3) մէջ զործածուած առաջաւ բառին ալ կ'ուզեն ի վերուս իմաստը տալ փոխանակ վերսինի: Բայց սէտք է ըսել՝ որ իմաստը խեղամիւրած կ'ըլլան բոլորովին. վասն զի յաջորդ համարները կ'ասրացուցեն՝ թէ Յիսուսի ըստը ոչ թէ մի վերուսաց իմաստը ունի, այլ «վերստին»ի. նոյնը կ'հասկըցուի նաև Նիկողիմոսի փարանումէն ալ. «Զիա՞րդ կարէ մարդ ծնանիւ որ ծերն իցէ, միմէ մա՞րթ ինչ իցէ սեղրին յորովայն մօր իւրոյ կրկին մտանել և ծնանիլ» (Յովի. Գ. 4):

մարդուն վիճակը այնուհետեւ կոխւ մլն է (Ա. Տիմ. Զ. 12), վասն զի մարմինը կ'ցանկայ հոգւոյն հակառակ և հոգին մարմնոյն հակառակ (Գաղ. Ե. 17) և սակայն ձևմարիտ քրիստոնեայն, այսինքն՝ ի ջրոյ և ի հոգւոյ ծնած մարդը, պիտի կրրանայ ամէն կերպով յաղթող հանդիսանալ մարմնի վտանգներուն դէմ (Հովլմ. է. 23—25):

## Բ. Կ'ՈՐԴԵԳՐԷ ԱՍՏՈՒԾՈՅ

Կ'որդեգրէ Աստուծոյ. — Մկրտութեամբ ստացուած նորոգ կեամբը իր հետ կ'ըերէ նաև նոր կապ մը Աստուծոյ հետ. Մկրտեալները Աստուծոյ որդիներ են. «Քանիզի ամեննեքին որդիք Աստուծոյ էք հաւատովիք ի Յիսուս Քրիստոս, որք մի անգամ ի Քրիստոս մկրտեցարուք զՔրիստոս զգեցեալ էք» (Գաղ. Գ. 26, 27,): «Իսկ որք ընկալան զնա ետ նոյցա իշխանութիւն որդիս Աստուծոյ լինիլ» Յովէ. Ա. 15 բաղդ. Ա. Յովէ. Գ. 7):

## Գ. Կ'ՄՐԲԷ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ

Կ'արք մեր մեղքերը. — Նախ՝ զիսկենք որ Յովհաննէս Մկրտչի Մկրտութիւնը կ'մատակարարուէր կոչմամբ յապաշխարութիւն, և մեղաց խոսանութեան պայմանաւ, և կ'կոչուէր «Ապաշ-

խարութեան մկրտութիւն մեղքելու թողութեան համար» (Մարկ. Ա. 4): Այս Մկրտութիւնը պատրաստութիւն մըն էր Քրիստոսի Մկրտութեան: Խոկ Քրիստոսի Մկրտութիւնը, մեղաց բողոքեան և վերսափն ծննդեան պատճառ և հետեւաբար տառածային էր. — Սնանիա կ'ըսէ Պօղոսի. «Արք՝ մկրտեաց եւ լուա՛ զմեղս քո» (Գործ. ԻԲ. 16): Պօղոս Առաքեալ առ կորնթացիս զրած թղթին մէջ ակնարկ մը նետելէ յետոյ այն բարոյական վիճակին վրայ, որ իրենց երգեմնի կեանքն էր, կ'յաւելու. «Այլ լուացարուք, այլ սրբեցարուք, այլ արդարացարուք յանուն Ծեսոն մերոյ Յիսուսի Քրիստոսի և ի Հոգին Առաւելոյ մերոյ» (Ա. Կորնթ. Զ. 11). և միեւնոյնը ըստած է բոլոր քրիստոնէլից «Քրիստոս սիրեաց զեկեղեցի, և զանձն իւր մատնեաց վասն նորա, զի նա արքեաց պրութեամբ աւաղանին բանիւ» (Եփես. Ե. 25, 26):

## Դ. ԱՆԴԱՄԱԿԻՑ Կ'ԸՆԷ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Անդամակից կ'ընէ եկեղեցւոյ. — Ինչպէս թլիստութիւնը հրէական Եկեղեցւոյ մէջ հաստատուած էր իրրեւ անդամակցութիւն հրէական ուխտին, նոյնը կրնանք ըսել մերտութեան համար. վասն զի մկրտութիւնն եւս միշոց մըն է քրիստոնէական Եկեղեցւոյ անդամակցութեան: Քրիստոնէական Եկեղեցին անդամակից չընդունիր այն

ամէլ, որ չէ մկրտուած: Բուել թէ անձ մը մկրտուած է, կ'հասկցուի, որ քրիստոնէական ուխտին կ'վերաբերի. «Ումանք յօժարութեամբ լնկալեալ վրան նորա մկրտեցան և յաւելան յաւուր յայնմիկ ոզիք իրբեւ երեք հաղարք» (Գործ. Բ. 41):

## Ե. Կ'ՄԻԱՑՆԷ ԸՆԴ ՔՐԻՍՏՈՍԻ

Կ'միացնէ ընկ Քրիստոսի. — Քանի որ Եկեղեցին Քրիստոսի մարմննն է (Կող. Ա. 18) հետեւաբար Եկեղեցւոյ անդամակից ըլլալով կ'միանանք Քրիստոսի հետ եւս, և կ'ըլլանք մին իր անդամներէն (Ա. Կորնթ. ԺԲ. 27). «Որք միանգամի Քրիստոս մկրտեցարուք զՔրիստոս զգեցեալ էք» (Գաղ. Գ. 27), և Քրիստոնէից մարմնները անդամներ են Քրիստոսի» (Ա. Կորնթ. Զ. 15. Բաղդ. Եփես. Դ. 15, 16): Ուստի երբ կ'ըսուի՝ թէ հաւասարակ են ի Քրիստոս, կ'հասկցուի թէ կ'մեռնին անոր հետ, կ'ապրին անով և նա անոնց մէջ: (Հոգլմ. Զ. 3, 4. Հմտ. Կող. Բ. 12, 20. Գ. 1):

## Զ. ՍՈԳԻՈՅՆ ՇՆՈՐՀՆԵՐԸ Կ'ԶԵՂՈՒ

Ա. Հոգլոյն շնորհները կ'զեղու. — Մկրտեալ քրիստոնէայն կ'ստանայ նաեւ շնորհներն Հոգւոյն

Սրբոյ, մինչդեռ Յովհաննու Մկրտութիւնը չունէր իր մէջ այդ բանը:

Ահա այս եւս է այն մեծ տարբերութիւնը, որ կայ այդ երկու մկրտութեանց մէջ (Մատթ. Գ. 11, Մարկ. Ա. 7, Ղուկ. Գ. 16, Յովհ. Ա. 26, Գործք. ԺԹ. 9—6): «Քանզի միով Հոգւով մեք ամենեքեան ի մի մարմնէ մկրտեցաք» (Ա. Կորնթ. ԺԲ. 13). բայց աստի քրիստոնեայ անհատը ոչ միայն եկեղեցի մըն է՝ «Խ բնակութիւն Աստուծոյ Հոգւով», (Եփես. Բ. 22. Բաղդ. Բ. Կորնթ. Զ. 16. Ա. Պետ. Բ. Կ.) այլ նաև տաճար է Հոգւովն Սրբոյ (Ա. Կորնթ. Զ. 19): «Եւ նոյն ինքն Հոգին վկայ է հոգւոյս մերում, եթէ եմք որդիք Աստուծոյ, և եթէ որդիք ազա ժառանգք. ժառանգք Աստուծոյ և ժառանգակիցք Քրիստոսի» (Հովհ. Ք. 16, 18):

## Է. Կ'ՓՐԿԷ ԶՄԵԶ

Կ'փրկէ զմեզ. — «Որ հաւատայ և մկրտածոյի կեցցէ», անոնք որ եկեղեցւոյ անդամակից են «Քրիստութեան են. փրկուրինը Աստուծոյ արքայութիւնն է. «Եթէ ոք ոչ ծնյի ի ջրոյ և ի հոգւոյ ոչ մացէ յարքայութիւն Աստուծոյ» (Յովհ. Գ. 5). Փրկուրինը յափենական կեանին է. Յիսուսի յետոյ Նիկողիմոսի հետ ի ջրոյ և ի հոգւոյ ծնանելու հարկին վրայ. կ'յաւելու՝ թէ Աստուծ-


ղրկեց զինք յաշխարհ, որպէս զի «Ով որ հաւատայ իրեն՝ չկորասով, հապա յաւիտենական կեանք ունենայ»: Մկրտութեամբ կ'պատկանինք Անոր, որ կեանքն է (ԺԴ. 6) և նա՝ որ կ'ընդունի Որդին, կեանք կ'ընդունի (Ա. Յովհ. Ե. 12):


Մկրտեալը մկրտութեամբ այս ձի՛ չնորհներուն կ'արժանանայ կատարելապէս այն ատեն միայն՝ երբ լիովին կ'իրագործէ հաւատքի բոլոր պահանջները, որպէս և արթուն կեանք մը կ'վարէ և այլ եւս չիյնար հոգեւոր քունի ու թմրութեան մէջ (Ա. Պետր. Գ. 21), իսկ եթէ այդ պահանջները չիրագործեր՝ իր դասապարտութիւնը կ'հրաւիրէ իր վրայ:

Մկրտեալը պէտք է շարունակ հաւատքով զօրանայ, որպէս զի կարողանայ վայելել այս չնորհները: Բաւական է որ մարդ հեռանայ սատանայի իւխանութենէն, աչխարհասիրութենէ, յետոյ ունենայ հաւատքով փրկութեան գիտութիւն, ձգտում ու տենչանք և անձկութիւն զգայ դէպի փրկութիւն, այն ժամանակ մկրտութիւնը չնորհարեր և երջանկացուցիչ կ'ըլլայ անոր համար:



ՅԱԻԵԼՈՒԱԾ





ԱՌԱՑ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՄԵՇԻՆՈՂ ՄԱՆԿԱՆ  
ԱՌԹԻՒ ԳՐՈՒԱԾ ՄԻ ՆԱՄԱԿ  
ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԸ ԿՈՂՄԷ

---

Բարեկաշտուիհի Տիկին .

Մեծ ցաւով կարդացի Ձեր նամակը . Ձեր  
անդրանկին յանկարծական կորուսար , յուղեց վիտ  
խորապէս երբ մանաւանդ կարդացի եւս թէ Ձեր  
հոգեսէր սիրան դառնագոյն վէրք մը ընդուներ է  
նորա առանց մլլատութեան վաճաճանելովն և ա-  
ռանց յուղարկաւորութեան հանդէսի թագուե-  
լովն :

Սրդարեւ ցաւալի է պատահարն , — ինչպէս կը  
բացարէ Ձեր զիրն — որ սասակագոյնս վիրաւորած  
է զՁեզ քան զմարմնոյն այն հոգեվան կորուսան ,  
զրկեալ տեսնելով զՁեզ այն քաղցր մխիթարու-  
թենէն , զոր պիտի ունենայիք այդ գառն կորսական  
մէջ , ինչպէս գեղեցիկս կը բացարէք գէթ « Հրեշ-  
տակ մը թուցած ըլլալով Սստուծոյ աթուոյն առ-  
ջեւ » : Ձեր խորտակեալ յոյսը հաստատելու հա-

մար, առ իս զիմել խորհուծ էք թերեւս միսիթա-  
բական բան մը լսելու և կ'աղդուրելու համար Զեր  
վհատեալ միտքը և բուժելու Զեր վիրաւորեւալ սիրով :  
Ամսնայօժառ սիրով կը վիտթամ ատալ այդ պատասխա-  
նը, և երջանիկ պիտի համեայիմ զիս, եթէ կարող ըլ-  
լամ իրօք Զեր խնդրած միտիշարութիւնը մատուցա-  
նել, լուծումն ատալով Զեր տարակուսանքին, հաստա-  
տելով Զեր այն ճշմարիս համոզման մէջ որ թէեւ Զեր  
մանկին առանց միրտոթեան մեկնեցաւ աշխար-  
հէ, բայց (ըստ Զերդ մայրենի ուղղադաս զգաց-  
ման և գողար բացարութեան) այդպիսի «Հրեշ-  
տակ մը» ուր պիտի կարենար զադար առնուլ եթէ  
ոչ յերկինս : Թողլով առ վայր մի տրեմն այդ զգա-  
յական մտածութեանց ձեւը, ստիպուած եմ խօսիլ  
ինչպէս հարցմանցդ և խնդրոյն լուսութիւնը  
կը պահանջէ, աստուածաբանորէն, բայց բարերադ-  
տարար ըստ ամենայնի պարզ է խնդրին, և անաշ-  
գոհանաց Զեր միտքն նախ՝ ապա և սիրան :

Նախ և առաջ այն կ'ուղեմ ներքել, ինչպէս կ'կար-  
րու իսկ ծնունդները, քանի որ չեն միրտուած, պիղծ  
Բոլորովին թիւր կարծիք է այդ և անհամաձայն ու-  
ղիղ հաւասար և յուսոյն վարդապետութեան : Եթէ  
պիղծ համարել պէտք է այդպիսի ծնունդները, ի՞նչ  
նշանակութիւն ունի ուրիմն օրինաւոր ամուսնու-  
թիւնն մը ընդունած օրհութիւնը, զայն սուրբ

խորհուրդ նկատեն, և Առաքելոյն ըսելը թէ «Պատ-  
ուական է ամուսնութիւն և սուրբ են անկողինք» :  
Ի՞նչպէս ներելի է կարծել թէ սուրբէն պիղծ բան  
յառաջ կու գայ, և թէ օրհուեալ ամուսնութիւնէ մը  
անփեալ որդիներ և Աստուծոյ ատելիներ կ'ծնանին :  
Ի՞նդ հակառակն հաւասար հորդի է որ սուրբ և օրհու-  
եալ ծնունդներ են, ոչ միայն անոր համար որ  
«սուրբ անկողնոյ» ծնունդներ են այլ որպէսեակւ  
նախասահմանուած և նախապատրաստուած են ի-  
րենց անկողնոց սրբութեամբ և հաւատովք ընդ հուպ  
սուրբ Հոգւոյն նորհքն ընդունելու սկսեալ ի սուրբ  
միրտութիւնն և սուրբ գրոշմէն, որպէս եկեղեցւոյ  
անողամ գրուելու և Աստուծոյ որդեպիր ըլլալու,  
որոյ պատճառաւ և երախայ (Cathécumène) կը  
կոչուին, այսինքն պատրաստեալք նուիրելու Առ-  
առածոյ որդւոց զասուն, զոր չէ բնաւ ներելի՝ հա-  
ւասար զնել ընդ անհաւասա կամ ընդ հեթանոսաւ :

Քրիստոնէական վարդապետութեան սկզբունք-  
ներուն մէջ ներդաշնակութիւն մը կայ, որուն  
լաւ ուշ գնելու ենք և որմէ խստորելու չինք զի  
կրնան զիրար լուսաբանել մութ ինդրոց մէջ իրալու-  
մօտ բերուելով : Այս կերպով կրնանք վերահաս-  
տառել վերեւ բասմնիս : Ծանօթ է ամէնուս մեր  
և որից Արեւելեան եկեղեցեաց մէջ պատրագի  
նշանակութիւնն ունի ուրինաւոր մեծա-  
խորհուրդակատարութիւնն մէջ այն մասնաւոր մեծա-  
խորհուրդակատարութիւնն ունի ուրինաւոր մեծա-

խորհուրդ կը մատացափ ընծայից սրբադործութիւնն  
առաջ վերաբերման ժամանակ, ոչ այլ պատճառաւ ,  
առաջ վերաբերման ժամանակ, ոչ այլ պատճառաւ ,

Խորհրդոյն ընծայներուն նուիրագործութեան նիւթը ըլլալ : Եթէ այսպէս այդ նուիրական իրերն անհոգի և դեռ անսուրբ հայն ու գինին յանկարծ մնածարանքի կարժանանան , մի միայն վասն զի յւոտոյ սրբութեան պատուոյ պատճառաւ սիսո՛ լինին արժանի , քանի աւելի նորածին բանաւոր արտօրածներուն հողին և մարմինը արժանի են պատկառասնաց , որ քրիստոնեայ և ուորբ ամուսնութենէ ծնած՝ նախասահմանեալ են ընդ հուպտածար և բնակարան ըլլալու շնորհաց սուրբ չողւոյն . «Զի մարմինք Զեր տաճար են Հոգւոյն Սրբոյ» : Քանի որեմն կը միսալին անոնք որ մոռնալով այդ սկզբունքը քրիստոնեաց ծնողքէ ծնած նորածին մանուկները հաւասար կը համարին հեթանոսաց , և անոնց մարմինը պիզծ և անարժան սուրբ գերեզմանաց : Ահա այսքան է մեր զիշգալափարաց մէջ :

Գանք այժմ երկրորդ առառածարանական տեսութեան , որ աւելի կը մօտեցնէ զմեզ մեր խնդրոյն , այսինքն է Մկրտութեան խնդրոյն : Աւելորդ է ըսել թէ անհերքելի և անհրաժեշտելի պայը ըլլալ , Քրիստոնեաց անունը կրել և Աստուծոյ որդեստութեան աւագանաւու պարտին միրժանարան անդամագիլ , նոյն իսկ փրկչական հրամանաւ պարտին միրժամար ընդունելութեան ու և է Աստուծածային մկրտութենէն անմիջապէս ետքը կը արուի : Առա

կայն պէտք է դիանալ թէ ըստ Աստուծածարանից և Սուրբ Հարց վարդապետութեանց երեք տեսակ են մկրտութիւնք . ջրոյ , արձան և սիրոյ :

Ջրոյ մկրտութիւնը սովորականն է և ծանօթն . արձան մկրտութիւնը այն է որ երր մէկը , թէեւ հեթանոս , քրիստոնէութիւն դաւանելով դեռ չմկրտուած իր կեանքն տայ Յիսուսի Քրիստոսի և նահատակուի , (ինչպէս շատ անգամ պատահած է ի հուման հալածանաց ժամանակ , որոնց կարգէն կը դաստին բեթդէհէմի մանուկները) իրենց թափած արիւնը մկրտութիւն կը համարուի : Այս էր և Քրիստոսի խը խաչելութեան այն անուամբ կոչելը . «Մկրտութիւն մի ունիմ մկրտիլ» : Եւ այս արեան մկրտութիւնը ջրոյ մկրտութենէն աւելի գերագոյն համարուած է :

Այն որ մեր խնդրոյն կը վերաբերի՝ է երրորդ գըն , որ է սիրոյ մկրտութիւն այս է՝ ըղձականն : Ասով կը մկրտուի մէկը երր կ'աւենչայ և կ'ալսարաստուի մկրտուիլ , բայց անակնկալ մահուամբ մը կ'արգիլուի կասարելէ . իւր անհնչն և դիտաւորութիւնը իրական մկրտութեան անզը կը բռնէ առաջի Աստուծոյ որ . «Հայի ի սիրտ և ոչ յերեսս մարդոյ» : Զայս կ'ուստցանեն և եկեղեցւոյ Աստուծածարանները և սուրբ Հայրերը . ինչպէս են Տիրոսուղիանոս , Որուգինէս , Օգոստինոս , Ամբրոսիոս և յայսմ նշանաւոր է վերջնոյս խօսած զամբանականն ի մահ վաղենաւահնուս բարեպաշտ կայսեր , որ յանկարծական բռնի մահուամբ դեռ չմկրտուած երր վախճանեցաւ

սուրբ հայրապետն կը միսիթարէր բարեպաշտ ժողովուրդը, այդ սիրոյ (— լողական ) մկրտութեան վարդապետութիւնն ընելով : Ահա Աստուածառէր Տիկին, այդ սիրոյ մկրտութեամբ մկրտեալ մնինածէ նաև Ձեր մանկիկն սիրամնունդ : Բայց անշուշտ տարակրւութով մը պիտի հարցնէք ինձ թէ ի՞նչպէս այդպիսի իզձ մը կրնայ ունեցած ըլլալ անխօս և անգէտ մանկիկ մը : — Հաւատով և տենչիւ իւր ծնողացն : Որպէս զի Ձեզ բալուսվին մութ և լոկ վճռական պատգամ չթուին խօսքերս և դուք գործեալ երկրայութեան մէջ չտատանիք, լուսաբանեմ այս կէան ալ :

Վերսալն Աստուածաբանականին դառնալով, Ս. Գրոց կարեւոր սկզբանքներէն մին է Հաղորդուրիւն Մրցոց ըստածն, այն է հոգեկան ներքին հաղորդակցութիւն որ Հայ եկեղեցւոյ անդամոց մէջ կայ . որպէս միոյն բարեգործութիւնն և մինչեւ իսկ հաւատոյ արդիւնքն կը փոխանցի միւսին, գլխաւորապէս երբ սա կը գանուի այնպիսի վիճակի մը մէջ որ անկարող կ'ըլլայ պահանջուռած բարին անձտմբ գործադրելու : Բազմաթիւ են այս մասն օրինակներ և յայտնի նոյն իսկ Մուրբ Աւետարանին մէջ : Դիտեմք որ Քրիստոսի հրաշագործելն նախ հաւատաք կը պահանջէր անոնցմէ որ բժշկութիւն կը հայցէին, սակայն կը տեմնեմք որ երբ Քանահացի կինն իւր աղջկան համար կը պաշտառէր, կամ տառապեալ հայրն խոր գիւահարեալ որդոյն համար «Օդնի՛ անհաւատութեանս իմում» :

կըսէր, և կամ հարիւրապետն իր հիւանդ ծառաւ յին համար որ անդամալոյծ ինկած էր յանկողին քանզի այդ հիւանդք անկորող էին իրենց հաւատաքը յայանելու . Քրիստոս բաւական համարեցաւ այդ միջնորդ և բարեխօս եղողներուն հաստատ հաւատաքը և շնորհեց իւրաքանչիւրին խոր պարզեւը : Այս վարդապետութեան զօրութեամբն է որ մեր նընծեցելոց մեղաց համար կ'ազօթեմբ և ողորմութիւն կուտամք, և մինչեւ իսկ Առաքեալն կ'յայտարարէ թէ «Սուրբ է այրն անհաւատ ինաւոն», սուրբ անկուղնոյ խորհրդոյն մէջ : Այս կապն ու հաղորդակցութիւնը ձւմարիս և ուղիղ հաւատացելոց միջեւ՝ չքնաղ և սքանչելի հրաշալեաց մին է քրիստոնէական կրօնից և նորա կենսական ոգին . որ զբավակալ եղեղեցւոյ մարմինն հոգեպէս ի մի կը ձաւէ, «զմիոյ հոգւոյ զօրութեան ի նմաներդործելով», որոյ գլուխն Քրիստոս է, և անդամք այնպիսի սիրով և միութիւն իրարու հետ շաղկապեալ հոգեկան կապով, որ մինչեւ իրենց հաւատոց և բարեգործութեանց արդիւնքը իրարու կը փոխանցի :

Այս սկզբամբ է և այս սկզբան վրայ հիմնեալ մեր խնդիրը, որ աղածրի անխօս և անկարող մանկիկն Մկրտութեան Խորհրդոյն մերձենալու կարող ըլլալու համար, — առ որ հարկ է կամք և յօժարութիւն, միանդամայն և հաւատոյ ծանօթութիւն և ուսումն, — միջնորդ մը մէջ կը մտնէ, զոր կենահայր կը կոչեմք, ոչ լոկ իւր արտաքին ձեւ մը, այլ զի ներգործարար փու-

խանորդ է մանկան հոգեկան հաւատքը, — ուստի և կարեւոր է որ այդ կնքահայրն ըլլայ քրիստոնեայ և ձշմարիտ հաւատացեալ, և ոչ բնաւ այլադեն և հեթանոս։ Արդ, որովհեաւու այդ կամաց և հաւատոց դաւանութեան պայմանները կը լեցունէ կնքահայրն, ինքնին կը հետեւի թէ պէտք է ընդունիլ որ այդ մանկան ղղջից (սիրոյ մկրտութեան) պայմանը եւս կ'լեցնէ կնքահայրն և կամ նոյն խոկ ծնողք իրենց պատրաստակամութեամբն։ Լոկ հնաթաղութիւն չէ ըսածո։ Այսու խոկ մանաւանդ կը բացարուի մեր հայ Եկեղեցւոյ մկրտութեան արարողութեան մէջ այն պարագան, որ մը կըրտող քահանան վստահ ըլլալու համար թէ մկրտաելին ունի՞ իրօք տենչ և փափաք մկրտուելու, ուրիշ բան չնմեր, բայց հարցունել կնքահօրն թէ «Երախայս զի՞նչ խնդրէ» և երբ պատասխանն կ'ընդունի նոյն կնքահօր բերանով թէ «Հաւատք, Յոյս, Սէր և Մկրտութիւն», սամիջապէս «Բոս հաւատոց քոց եղիցի քեզ» ըսելով որ է ըսել՝ կատարեալ կերպիւ միացեալ նկատելով կնքահօր հաւատքն երախային հաւատոց հետ, կը մղրաք։ Արդ կը մնա՞յ այլ եւս տարակոյս թէ նաեւ Զեր վաղամեռիկ որդեակն, որ անդստին առաջին օրէն կը կրէր յինքեան Զեր ծնողացդ տրամադրութեան և պատրաստակամութեան մկրտութեան իդմը, բայց արգիլուելով առ այն համնիլ անկարծելի մահուամբ մը, որուն ոչ ծնողքդ և ոչ ինքն է պատասխանաւու, ինչպէս աեղեկացայ, Զեր նամակներէն,

Այսոյ Մկրտութիւնը մկրտուած չըլլայ։ Քանի՛ անհերկայելի պէտք է ըլլայ Աստուածային չնորհն Զեր անմեղ մանկան համար, որոյ նմանակիցները խոր Աստուածային գրկած մէջ ընդունելով Քրիստոս կ'ըսէր «Այդպիսիացդ է արքայութիւն Աստուծոյ»։ Արդ, Փրկչին այս խօսքին առջեւ մէկ կողմանէ, և միւս կողմանէ Սուրբ Հարց վկայութեանց առջեւ, կարծեմ ոչ փոքր յանդուգն և նիւթապաշտ ու նանրամիտ կրնան երեւիլ նոքա որ գեռ կասկածին թէ Զեր այդ մանկիկն այդ տրամադրութեանց մէջ զոր նկարազրեցի իրը հրեշտակային մաքուր հոգեւակ մը թուած չըլլայ Աստուծոյ առջեւ։

Ըսի ի վեր անդր թէ ունիմք տակաւին դըժբաղդաբար նիւթական և հրէամիտ գաղափարներ մեր կրօնից կատարման մէջ, հակառակ խոկ Քրիստոսի բանիցն թէ «Ճշմարիտ երկրապագուաց պարտ է հոգւով և ճշմարտութեամբ երկիրապագանել», և ցաւով խոստովանելու եմք որ անկնիք վախճանեալ աղայոց հանդիսաւոր թաղումն չտալը գրեթէ ընդհանուր է բոլոր կաթողիկէ եկեղեցիներու մէջ նոյնպէս և մեր Եկեղեցւոյն մէջ, ուստի անսագտանելի է Զեր Պատ. Առաջնորդն, երբ այդ ընդհանրացեալ կանոնին ստիպուած է հպատակիլ, թիւր մեկնութեանց կամ կասկածանաց տեղի չտալու համար ռամիկին, որ շատ անդամ ամէն աստուածարաններէ սուելի աստուածաբան է։ Եկեղեցին եւս անսագտանելի է իւր այդ խորութեան մէջ, զի կրնայ ըլլալ որ ժողովուրդն գաղափարները լաւ

ՀԾՂԵԼՈՎ, Մկրտութեան Խորհրդոյն կարեւորութիւն չտայ և անփոյթ գանուի : Բայց որպէս և ըլլայ այլոց դասաստանը և կարծիքը, Դուք, Բարեպաշտուհի Տիկին, Զեր այն բարի հաւատոյ և յուսոյն մէջ հոգեալէս անշարժ մնացէք, որ Զեր սրախն հատորիկն որ Զեր գրկէն անջասուեցաւ յանկարծ, ամրիծ էր հոգւով, ամրիծ և մարմնով, ճնունդ «Սուրբ անկողնոյ» սրբեալ օրհնութեամբ եկեղեցւոյ և թէ ինչպէս իւր փոքրիկ մարմինն Զեր մարմինին փարած անտի իւր մնունդն կը ծծէր բնազդամբ մը, նոյնպէս և իւր հոգին Զեր հոգւոյն և հաւատքին յարած, իւր հոգեւոր մնունդն կ'ընդունէր, և այդ հոգեւոր կաթով մնած և պարարած թռաւ երկինք :

Այդ հաւատքով միսիթարեցէք Զեր արտօնեալ հոգին, թէ մի գուցէ խոսորելով անտի, այն վըտանդին մէջ ինաք, որ Զեր հաւատքն և միամբառութիւնն ի Քրիստոս՝ փոխանակ Զեզ միսիթարութիւն և սփոփանք չարժելու, ըլլայ պատճառ դանութեան և ցաւոց, որ մեր կրօնքի ոգւոյն և վարդապետութեան բոլորովին հակառակ է, նա մանաւանդ միսիթարուած հոգւով դարձուցէք այժմ Զեր ուշն և բարեպաշտութիւնը այն գեղեցիկ կազմակերպութեան, զոր զմայլմամբ կարգացի Զեր գողարը և զգայուն նամակին մէջ ուր սրտածմիկ հանդարտութեամբ մը կ'ըսէիք «Աստուծոյ կամքն էր որ այդ սիրուն հրեշտակը մեզմէ առնու», այո՛, Զեզմէ առնու, իր քովին առնելու համար, ո՛, իւր կամքն օրհնեալ, օրհնեալ ըլլայ :

## ՑԱՆԿ

Էջ

|              |   |
|--------------|---|
| Զօն Յիշատակի | 3 |
| Յառաջարան    | 5 |

## ՄԱՍՆԱԿ

|   |    |
|---|----|
| Նախարիսոնեական մկրտութեանց պատմութիւնը        | 9  |
| Ա. Նորանաւաներու համար սահմանուած մկրտութիւնը | 10 |
| Բ. Յովինանու Մկրտչի մկրտութիւնը.              | 15 |

## ՄԱՍՆԱԿ


|  |    |
|--|----|
| Քրիստոնեական մկրտութեան պատմութիւնը          | 19 |
| Ա. Մկրտութեան Խորհրդին հաստատութեան ժամանակը | 20 |
| Բ. Մկրտութեան բանաձեւը                       | 21 |
| Գ. Մկրտութեան ենթական                        | 24 |
| Դ. Մկրտութեան պատմութեան                     | 39 |
| Ե. Մկրտութեան նիւքը                          | 43 |
| Զ. Մկրտութեան եղանակը.                       | 44 |
| Է. Մկրտութեան կանոններ                       | 51 |


## ՄԱՍՆԱԿ

|   |    |
|---|----|
| Քրիստոնեական մկրտութեան վարդապետութիւնը | 65 |
| Ա. Հոգեւորապէս վերսին կ'ծնանի.          | 66 |
| Բ. Կորդեգրէ Ասունոյ.                    | 67 |
| Գ. Կորբէ մեր մեղեերը.                   | 67 |
| Դ. Անդամակից կ'ընէ Եկեղեցւոյ.           | 68 |
| Ե. Կ'միացնէ ընդ Քրիստոսի.               | 69 |
| Զ. Ս. Հոգւոյն ընորհները կ'զեղու.        | 69 |
| Է. Կ'փրէկ զմեզ.                         | 70 |

## ՑԱՆԿ

|  |    |
|--|----|
| Առանց մկրտութեան մեռնող մանկան առքիւ գրուած մի համակ վարդապետի մը կողմէ. | 75 |
|--|----|





## Դեկտի վ. ԴԱԽԹԵԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. ՉՈՐՍ ԱՌԵՄԱՐԱՆՆԵՐՈՒ ԾԱԳՈՒՄԸ ԵՒ ՎԱԽԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. — Հետաքեյր Քրիստոնէին ինչպէս եւ սկեպտիկ մարդու համար ընթեցման արժանի գրուածք. կեդրոնատեղին է Պալենց գրատուն . . . . . Գին 100 դր.

2. ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՃՈՒՐԴԸ. — Ուր կ'օւետուի խորհուրդին կարեւորութիւնը, պատմական եւ վարդապետական տեսութիւններով : **ԸՆԴ ՄԱՍԼՈՑ**

### 3. Ա. ԳՐՈՅ ԲՆԱՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

1. Համեմերը
  2. Բոյսերը
  3. Կենդանիները
- Կ'մնայ ԱՆՑԻՊ

4. ՔԱՐՈԶՆԵՐՈՒ ՄՐԱԳԻՐՆԵՐ. — Թարգմանութիւնն է Եւրոպացի ականառու բարողիչներու : **ԿԱՅԱԿ ԱՆՑԻՊ**

5. ՊԱՐԶ ՔԱՐՈԶՆԵՐ. — Կրօնական - Բարոյական ընթեցումի յարմար զիրք մը. կեդրոնատեղին Պալենց գրատունն է. . . . . Գին  $12\frac{1}{2}$  դշ.

6. ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ Ա. ԳՐՈՅ ՄԷԶ. — Փոքրիկ տեսակ մը :

«Ազգային գրադարան



NL0161283

卷之三

卷之三